

# Արևո

## ԱՄԱՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՄ - ԳՐԱԿԱՄ - ԲԱԼԱԿՐԱԿԱՄ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԵՐԱՎԱՆԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԿԱՐԵՆԵՐՆ



ՓԱԿՈՒՄՆ ՅՈՒԵԼԻՆԱԿԱՆ ՏՈՐԻԾ

Ֆ. ԴԱՐՈՂԻՐՁԻ ՆՈՀԱՏՈՎՈՒԹԵԱՆ ՍՐՋԱՎՈՐԻՆԱՅՑ ԶՈՐԱՎՈՐԱՅԻ ՄԵՐՈՅ  
ՀԱՅԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ԳԵՂ ԳԿԱՅԻՑՆ

# ԲՈՎԱՆԴԱԿԱՆԻ ԹԻՒՐԻ

ԵՐԵՎԱՆ

## ԽՄԲԱԿՐԱԿԱՆ

- Վարդանանց Դիւցազնամատը (Նորեր հազար նինջարիւր ամեակին առքիւ) . . . . . 49

## ԿՐՕՆԱԿԱՆ

- Ազօրքը և ամուռ ազդեցութիւնը մեր ապրանք կեանիքին վրայ. . . . . Գ. Ա. ԱՄՐԱՋԱԿԱՆ 54

## ԲԱՆԱՍՏԵՂԱԾԱԿԱՆ

- Վարդանի Սիրտը . . . . . ԵՊԻՎՈՐԻ

58

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

- Վարդանանց պատերազմի մանրանկարներ. . . . . ՈՒՐԱՐՓԻ ՏԵՐ ՆԵՐՍԻԿՈՒՆ 62

## ԿՐՕՆԱ-ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

- Ռւսունասիրութիւն մը Մաղաքիայի Կերին շուրջ. . . . . ԱՆՌԻՇԱԽԱՆ ԱՅՀ. ԶՊՃԱՆԵԱՆ 66

## ՀԱՅՐԵՆԵԿԱՆ

- Նուեր Տ. Եղիշէ Ա. Արք. Տերեկեանի (Եղիվարդ) (Փախան ընորհաւորանի). . . . . Ն. ՅՈՎԱՆՆԻԿՈՒՆ 69

## Ո. Վարդանանց Դիւցազնամատի 1500-ամեակի փոկման հանդիսութիւններ.

74

## Ո. ՅԱՎՈԲԻ ՆԵՐՍԻՆ

- Հեռագիրներ. . . . . 79  
— Նկեղեցական-Բեմական. . . . . 80  
— Պատօնական. . . . . 80

---

ՍԻՌՆԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր Երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 15

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

---

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM

# — U b a ū —

## Եղ. ՏԱՐԻ - ԵՐԵ ՇՐՋԱՆ

1952

U.S. 32

θトト 3

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

## ՎԱՐԴԱԿԱՆՑ ԴԻՒՑԱԳՆԱՄԱՐՏԸ

(Նօթեր Հաջար ՀԻՆԳԱՐԻՒՐ ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻ)

Անցնող տարուան ընթացքին, համաձայն Ամենայն Հայոց Հայրապետի հրահանգին, սփիւռքի բոլոր հայաշատ կեդրոններուն մէջ սրատպին խանդավառութեամբ տօնուեցաւ Վարդանանց զիւցազնամարտի հաղար հինգ հարիւր ամեեալը: Հակառակ տասնհինգ դարերու անջրապետին, Վարդանանց սխրագործութեան հմայքն ու ովին կը մնայ նոյն Հայ ժողովուրդին համար ինչպէս երէկ՝ այնպէս ալ այսօր:

Վարդանանց Գոյամարտը ռազմազիտական տեսակէտով չէ որ մեծ կը մնայ մեր պատմութեան մէջ։ Մեր պատմութիւնը ունի շատ աւելի յաջող ու հերոսական ճակատամարտներ, որոնք իրենց օխրազործութիւններով կը զերազանցեն յաճախ Աւարայրի հերոսամարտը։ Հետեւաբար իրեն հայրենասիրական և հերոսական շարժում անիկա մինակը չէ մեր պատմութեան մէջ, սակայն այն ողին և ոյժը որ ներչնչումը եղաւ ժամանակի հայութեան, գուրկ քաղաքական անկախութենէ և կիսուած երկու կայսրութեանց միջև, տնտեսապէս իսկ անբաւարար, առանց դասակարգի և սեռի խարութեան Աւարայրի դաշտը իջաւ, ցցուելու համար Սասանեան անեղ ուժին դէմ, կը մնայ անհաւասար և զերազանց մեր գոյամարտերու շարքին մէջ։

Այդ ոյժը հայուն հաւատքն էր: Վարդանանց Պատերազմի իրավէս հաւատքի, կրօնի ի խնդիր մղուած պատերազմ մըն էր, — Պայքար մը որուն դրդիչ ոյժը իր մէջ կ'ամփոփէր ժամանակի հայութեան զերազանցապէս կրօնական ողին, և զործն էր առաւելաբար հոգիի մարդերու, հայ կղերին, որոնք մեր ազգին հոգեկան կեանքը իրենց երակներուն մէջ հոսեցուցին և եղան պաշտպան ու խորհուրդը անոր, ինչպէս հոգեկան այնպէս ալ ֆիզիքական իր զոյութեան:

Ե. դարսւ եկեղեցականութիւնը բացառիկ համաստեղութիւն մը չէ, հակառակ իր արդիւնաւորած մեծ զործին, անինկա շարունակութիւնն է այն ողին

որ մեր եկեղեցին է եղած, իբրև մեր պատմութեան երազի, խմասութեան և զոհաբերութեան խորհրդանիշը։ Լուսաւորչի Տունը, Ասկեղարու սերունդը, Պահաւունիք և անոնց յաջորդները մեր ժողովուրդին փառքն ու խլճաւանքը կը կաղմին։

Աւարայրի ճակատամարտը Ղետեանց հոգեմարտն է առաւելաբար։ Ղետեան ու իր հոգեկիցները ողին ու սլաքը կը կազմեն այդ շարժումն։ Աշտիշատի ժողովէն սկսեալ մինչև մողերու ջարդը, մինչև Աւարայրի նախընթացը և գատաստանն ու կատարածը, հայ կղերը ծրագրող, յառաջ մզող և փաստարկող ոյժն ու զօրութիւնն է, և Ղետեան անկեղծիք արտայայիշը այդ ողին։ Անոր համար մի զարմանաք որ ամէողջ երկիր մը իր բանակովն ու գասակարդերով երէցի մը հմայքին ու կամքին համաձայն շարժի, վասնդի ան ողին ու ձայնն է իր ժամանակին։

Ենորհիւ լուսաւորչահաստատ քրիստոնէութեան և թարգմանիչներու զրական ու մտաւոր ժառանգութեան, հայ ժողովուրդին համար քրիստոնէութիւնը նշանակն ու պահպանակն էր այն բոլոր հոգեկան արժէքներուն, որոնց մով ազգի մը կետնքը կը հիմնաւորուի և կը մշտնչենաւորուի։ Աւրանալ այդ հաւատքը՝ պիտի նշանակէր թողուլ գարերու քաղաքակրթիչ ճիգերով ձեռք բերուած ոյժը։ Յաժնուիլ այդ հաւատքէն՝ պիտի նշանակէր բաժնուիլ իր զոյութիւնը իմաստաւորող ազդակէն աւելին՝ ազգային-հոգեկան կառոյցէն։ Կրօնքն ու ազգութիւնը միութեան մը վերածուած էին Ե. դարու հայութեան համար։ Վարդանի և Ղետեան առաջնորդութեամբ հայ քրիստոնեան էր որ Աւարայր կ'երթար իր ապրելու իրաւունքը իր արիւնով զնելու, հաստատելու և նուիրականացնելու համար զայն։

Վարդանանց հերոսամարտը միւս կողմէն ազատութեան ի խնդիր մղուած կոիւ մըն էր, ազատութիւնը անհատի հոգեոր կեանքին։ Առանց հոգեկան այս ազատութեան, ժողովուրդի մը քաղաքական ազատութիւնը խարուսիկ երկոյթ է միայն, վասնդի ազատ անհատներու հաւաքականութեան վրայ հիմնուած ազգային ազատութիւնն է միայն որ բան մը կրնայ արժել, տևականացնելու համար ցեղային անկախութեան ողին սերունդներու կեանքին մէջ։

Վարդանանց հերոսամարտը աւետարանով լուսաւորուած ազգի մը խըզձատանքին հանդիսաւոր վկայութիւնն էր։ Եթէ Վարդանանց սերունդը Ե. դարուն չկարենար տալ իր հաւատքին հանդիսաւոր ու արիւնու այդ վկայութիւնը, զուցէ տասնհինգ դար առաջ արդէն կորմնցուցած ըլլար իր զոյութեան իրաւունքը։ Գլուխակցօրէն պէտք է ընդունինք, ինչպէս երէկ այնպէս ալ այսօր, թէ այդ գիւցազնամարտով շահուած հոգեկան ու բարոյական ազատութեան կը պարտինք մեր ազգային ու կրօնական կեանքը։

Դիւցազնական այդ նահատակութենէն ետքն էր որ Ցիզրոնի արքունիքը սկսաւ խորհիլ թէ անկարելի պիտի ըլլար իր քաղաքականութիւնը գործադրել հայ ժողովուրդին վրայ։ Յաղերատի յաջորդները եթէ ժամանակուան մը համար փորձեցին շարունակել կրօնական ճնշումն ահափորձը, սակայն անիկա այնիս կորսնցնել սկսած էր իր թափը, և երեսնամեակ մը վերջ պիտի հանդէր նուարակի դաշնազրութեան, որ իրական արդասիքն էր Վարդանանց դիւցազնամարտին։

Վարդանանց հերոսամարտը իր ազգային փրկարար արժէքէն զատ, ունի նաև միջազգային հանգամանք և նշանակութիւն։ Հայաստանը իրրե քրիստոնէութեան պաշտպան ասպետ և կարմիր պահակ, կը փրկէր այս կերպով նաև Բիւղանդիոնն ու Եւրոպան, ծառանալով Յազկերտի համարանական ծրագրին դէմ, որ նողատակ ունէր մազդէական կրօնը տարածելու նախ Փոքր Ասիոյ ժողովուրդներուն մէջ և ապա անոնցմով զօրացած հաշուեյարդարի ենթարկելու համար քրիստոնէայ Բիւղանդիոնը, որ լքուած արդէն իր արևմտեան ուժեցէն, զիւրին որս կրնար դառնալ իրանի փառասիրական ձգտումներուն։ Այս տեսակէտով նկատի առած, Վարդանանց Գոյամարտը ոչ միայն մեր՝ այլ բովանդակ քրիստոնէայ աշխարհի մեծագոյն սխրագործութիւններէն մին է։

\* \*

Երբ կը կենանք 451 թուականին առջև, իրրե ճակատազրական դարձակէտ մը մեր և բովանդակ քրիստոնէական աշխարհի համար, չենք կրնար համեմատութեան չըերել զայն Քաղկեդոնի ժողովին հետ որ կը զուղադիպէր նոյն այդ օրերուն։

Հոռվմի Եկեղեցին իր Քահանայազետի շրջաբերական թուղթով, 1951 թ Քաղկեդոնի ժողովին 1500 ամեակը կը յայտարարէր, իւրայատուկ լուսարանութիւններ տալով այդ ժողովի շնորհիւ սահմանուած քրիստոսաբանական վարդապետութեան շուրջ, զրուատելով Լեռն Պապն ու իր Տոմարը, չմոռնալով ուժգնորդն յանձնաբարելու և հոչակելու Հոռվմի Աթոռին գերակայութիւնը, և հրաւիրելու արեւելեան և մոլորեալ Եկեղեցիները որ զան միանալու միակ վէմին, Հոռվմէական Եկեղեցւոյ ժողին մէջ։

Նոյնակա Երուասագէմի Յայն Օրթոտոքս Պատրիարքութիւնը անցնող տարուան ընթացքին, հանգիստոր կերպով տօնախմբեց իր Պատրիարքական Աթոռի սկզբնաւորութեան և հասատաման 1500 ամեակը Սուրբ Երկրին մէջ։

Երբ համեմատութեան գնենք նոյն թուականին զուղադիպող այս Երադարձութիւնները և անոնց բարյալեան ու քրիստոնէական արժէքը, Սրբոց Վարդանանց զիւցազնամարտը, վասն կը կա և Հայրենեաց, կը մնայ անհամեմատելիօրէն գերազանց։

Աթոռամոլութեան և գերակայութեան սնոտիքին քով, որոնք Քաղկեդոնի ժողովը կրկէսի վերածեցին, կը բացուի մեր աշքերուն առջև հաւատոյ խոսափանութեան և զայն արիւնով յայտարարելու և նուիրագործելու ասպարէզը, Աւարայրի դաշտը։

Աւարայրը այս տեսակէտով ուազմավայր մը չէ լոկ, արիւնը չէ անոր զաղանիքը, անիկա գերազոյն ու հոգեկան ինչ մը ունի զմեզ երկնքին տանելու, անոր խորհուրդին խառնելու համար։ Աւարայրի կարմիր շարանը, հերոսներու շարան մը չէ միայն, այլ սուրբերու, այսինքն մարգերու՝ որոնք աւելի մօտ են երկնքին, և որոնք Դեսնդ Երէցի բերնով կրնան յայտարարել դահիճի սուրբին դէմ կանզած, «բնաւ չենք վախնար ոչ քու ահազին և ահաւոր սպառնալիքներէն և ոչ ալ այն դառն մահէն, զոր պիտի բերես մեր վրայ»։

Մարմարական կոփւ մը չէ այն ինչ որ իրականութիւնը կազմեց Աւարայրի, այլ հոգեսը առաքինութեան մեծագործութիւն մը, ինքինքը իրազործելու կերպ մը, տալու համար իր զլուխ զործոցներէն մինչ արիւնի զեղեցիկ քերթուածի մը մէջ։ Առանց այդ արիւնին և հերոսութեան, պատմութիւնն ու կեանքը կը դադրին իրենց իրական իմաստէն։ Հոգեղին տարրին զերպանցութիւնը, անոր պաշտամունքն է որ վեր կը բռնէ ժողովուրդները։ Մենք բարեբախտաբար եղած ենք մին այն ժողովուրդներէն՝ ու մարմարէն աւելի հոգին սպասն ենք ըրեր մեր պատմական բովանդակ կեանքի ընթացքին։

Պատահմամբ չէ որ մենք առաջին քրիստոնեայ ժողովուրդը եղանք և զէնք զերցուցինք քրիստոնէութիւնը պաշտպանելու համար։ Նիւթականն ու զերբնականը հակադիր մարգեր մնացին միշտ հայ հոգին թէ իր պատմութեան և թէ իր զրականութեանը մէջ։ Աւարայրը հոգեկանին յաղթանակն է մարմարականին վրայ, ուր մարմանչողները կը դառնան սուրբեր։ Աւարայրի զյամարտը զիտակից մահով մեռնելու կոփւ մըն էր։

Քաղկեդոնը. — Հոն ամոռամոլութեան և զերակայութեան նախանձախնդրութիւններու և փառասիրութիւններու ի հաշիւ, պիտի խեղաթիւրուէին ոչ միայն հոգիի ու հոււատքի հարազատ վկայութիւնները, այլ տրաում սովուտութեան և ճամարտակ հրամանակարգերու պիտի յանգէին շուրջ մէկ ու կէս դարու զինով շահուած քրիստոսաբանական և վարդապետական արժէքներին ու իմացումները։

Հայ Եկեղեցին առաջին օրէն մերժած է Քաղկեդոնի ժողովը և Քրիստոսի աստուածմարդութեան մասին Լեռնեան «Երկու բնուրիւն ի միում անձնաւորութիւն» բանաձեկը և հաստատ մնացած է նախկին կիւրեղեան «Մի բնուրիւն բանին մարմացելոյ» ուղղափառ բանաձեկն վրայ։ Լեռնեան բանաձեկն նկատմամբ թոյլատու զանուղները կամ զայն ուղղափառ նկատողները կը կարծեն թէ ան նոյն իմաստն ունի կիւրեղեան բանաձեկին հետ, զոր տարբեր դարձուածքով մը «Միութիւն բաղկաձեալ յերկուց» կը մեկնեն, մին միւսին յետադարձ ընթերցում նկատելով, կամ Քաղկեդոնականը՝ բացատրողական ձեւ Եփեսոսականին։ Գժուար է ընդունիկ որ այդ երկու բանաձեկերը նոյն իմաստը կարենան ունենալ և կամ Քաղկեդոնականը բացատրուած ձեւ Եփեսոսականին, երբ ինք նախ բացատրութեան կը կարօտի։ Արդարէ առանց բացատրութեան, Քաղկեդոնի բանաձեկը լիովին նեստորական է, իսկ բացատրուելէն վերջ, մեղմացած նեստորականութիւն կը բռուէ։

Մեր Եկեղեցւոյ դաւանանքը, ինչպէս և նախնի քրիստոնեայ հարց ուսուցումը այս մասին, կը մերժեն երկուութիւնը յետ միաւորութեան, հետեաբար «Երկու» բացատրութիւնը միայն իբրև մեկնութիւն թոյլատրելի է զործածել, բայց ոչ իբրև դաւանանքի էական արտայայտութիւն՝ բանաձեկ մը մէջ, ուր «միութիւն» բառն ու իմացքն է որ պէտք է զերակշռէ։ Եւ «մի բնութիւն» կ'ըսենք՝ «յաղագս անբաժանելի և անճառ միութեան բանին և մարմայն», որովհետեւ մեր Եկեղեցւոյ դաւանածն է ըստ ամենայնի միութիւն, «մի անձն, մի դէմ և միաւորեալ մի բնութիւն»։ Հայ Եկեղեցին կ'ընդունի աստուածորդատկանիշերը զիրար կ'ամբողջացնեն։

Քաղկեդոնի բանակձեւը, պահելով «Երկու բնութիւն» բացատրութիւնը յետ միաւորութեան, ամենէն նպաստաւոր մեկնութեամբ իսկ երկու բնութեանց անջատ գոյութիւնը միայն կը հասկցնէ, իւրաքանչիւրը անջատօրէն ըստ իր յատկանիշերուն գործո՞ղ և անջատօրէն ենթակայ։ Ըստ Լեոնի Ցոմարին, Քրիստոսի անձին մէջ թէկ աստուածային և մարդկային բնութիւնները միացած են, սակայն իւրաքանչիւրը իրեն յատուկ գերը կը կատարէ, Աստուածը՝ աստուածութիւն կ'ընէ, մարդը՝ մարդութիւն։ Այս է պատճառը որ մենք կը մեղադրութիւնք Քաղկեդոնականներէն, որ ի դէմս Որդւոյն երգուած Սուրբ Աստուածին վրայ «որ խաչեցար» կ'աւելցնենք։ Թող թէ Քրիստոնէական զաղափարի հիմնական տեսակէտէն նկատի առնելով հարցը, եթէ նոյն աստուածմարդը չէ խոչուողը, մեռնողն ու յարութիւն առնողը, ո՞ւր կը մնայ ուրեմն փրկագործութեան և Յարութեան խորհուրդը, որոնց վրայ կը կանգնի բովանդակ Քրիստոնէական կրօնը։

Ճիշդ չէ նետեաբար ըսել թէ Եփեսոսի և Քաղկեդոնի բանաձեններուն ատրբերութիւնը ձետական է, և թէ, ինչպէս սովոր են ընդհանրապէս բացատրել, հայերը չնդունեցին Քաղկեդոնական բանաձեւը որովհետեւ ո՞չ թէ սկզբունքով հակառակ էին, այլ պարզապէս որովհետեւ «Երկու բնութիւն»ը նեստորականաց բանաձեւն նետ շփոթութիւն առաջ կը բերէր իրողութիւնը այն է որ մեր եկեղեցին չէ ընդունած Քաղկեդոնի դաւանանքը, իր բանաձեռվ, որովհետեւ զայն ուղղափառ չէ զտած և իրաւացիօրէն կը կասկածէր ժողովի մը որուն մէջ ուղղափառութեան աւանդապահ և ախոյեան Դիոսկորոս մը կը դատապարտուէր ու Թէոդորիսի նման բանադրուած յայտնի նեստորականներ կը յաղթանակէին։

Քաղկեդոն և Աւարայր, իրեւ ողի և զործ, երկու տարբեր հասկացողութիւններ և քաղաքակրթութիւններ է որ կը յատկանշեն, և դէպքերու դասաւորումի արդիւնք չէ անոնցմէ մին միւսը չկարենալ ըլլալը։

Քրիստոնէութիւնը, Հռովմի ձեռքին մէջ, փոխանակ մեղմացնելու հին աշխարհի քաղաքակրթութեան անկման նետեւանքները, ընդհակառակն այդ անկումը աւելի աղէտալի դարձուց մարդկութեան համար, ստեղծելով տամն հինգ դարերու Եւրոպայի խաւարը, որուն մէջ տուայտեցան Եւրոպական ժողովուրդները։

Հայ ժողովուրդին համար, ընդհակառակ, Քրիստոնէութիւնը Հայ եկեղեցւոյ միջոցաւ ստեղծել տուաւ հայ զիրը, հայ դպրութիւնը, պահեց հայ աւանդութիւնը, հաստատուն հիմերու վրայ դրաւ հայ լեզուն, վերջապէս ապահովեց այն ամէնը, որ ազգութեան մը անհրաժեշտ տարերքը կը կազմեն։

Եթէ Քրիստոնէական Եկեղեցիներու միջև միութիւն պիտի հաստատուի, ինչ որ խիստ ցանկալի է, այդ պէտք է ըլլայ, փոխադարձ յարգանքի, իրաւունքներու ճանաչման, սահմաններու անբանաբարելիութեան հիման վրայ։ Ալլապէս մենք Աւարայր և ուրիշներ Քաղկեդոն կ'երթան, իւրաքանչիւրը իր ողին համաձայն դիմաւորելու և ապրեցնելու իր հաւատքը։

## ԿՐՈՆԱԿԱՆ

### Ա. Դ. Օ Թ Ք Ը

ԵՒ ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ  
ՄԵՐ ԱՊՐԱՄ ԿԵԱՆՔԻՆ ՎՐԱՅ

Գ.

Բ. Ե՞նչ է աղօքին ազդեցութիւնը  
մեր ապրած կեանքին վրայ:

1. Աղօքը կը փոխէ մեր մժի ու որդի  
խռովիւսալ վիճակը: Կեանքը օրորոցէն մին-  
չև գերեզման ցաւի ու տառապանքներու  
երկար շղթայ մըն է: Կեանքի գոյամարտին  
մէջ մարդիկ երբեմն կը յաղթեն, և երբեմն  
կը յաղթուին: Երբոր յաղթեն իրենց սրտէն  
գոհունակութիւն կը բգիսի, երբոր յաղ-  
թուին միսիթարութեան ու կազզուրումի  
պէտք ունին: Ամէն պարագայի տակ սա-  
կայն կարիքը կը զգան սրտակից մէկու մը,  
որուն բանալով իրենց միտքն ու սիրտը  
հոգեկան սփոփանք գտնեն: Անհաւատը կը  
խարխափի խռովեալ պարագաներու ներ-  
քեւ մութի ու անյուսութեան ովկիանին  
մէջ: Բայց հաւատացեալը աղօթքի միջո-  
ցաւ խկոյն Աստուծոյ կը մօտենայ և կը  
ստանայ անկէ նոր ներշնչում, սփոփանք  
և հոգեկան անդորրութիւն, որքան ալ իր  
միտքն ու սիրտը սաստկապէս ալեկոծեալ  
ըլլան կեանքի վիշտերու անմիջական աղ-  
դեցութեան ներքեւ:

Զկայ մարդկային կեանքի մէջ ծանր  
վիշտ մը, անքուժելի վերք մը, և կամ  
անփոխարինելի կորուստ մը, որուն յառաջ  
բերած մտքի ու սրտի ալեկոծումին առթիւ  
Աստուծած կարող չըլլայ մեզ միսիթարերու  
ու խաղաղեցնելու, երբոր զգանք անոր  
ներկայութիւնը մեր մէջ և խոնարհինք ա-  
նոր կամքին առջեւ: Յիսուս՝ երբոր Գեթսե-  
մանի պարտէզին մէջ, մահուան ստուերին  
ներքեւ կը գտնուէր, խնարհեցաւ անոր  
կամքին առջեւ ու ըստւ, ո՛վ հայր, «Ոչ թէ  
իմ, հապա քու կամքդ ըլլայ», խկոյն ու-

ժեղացաւ ներքնապէս և կրցաւ տոկալ  
զինքը զիմաւորող խաչի զահարերութեան:  
Այս խօսքը ըստած ատեն, Յիսուսի ճակաէն  
«Քրտինքը արեան միծ կաթիլներով կը  
թափէր զետին» (Ղուկ. 10:44), ու բայց  
գարձեալ առանց ընկճուելու կրցաւ զո-  
հունակ սրտով զիմաւորել մահը, չնորհի  
իր հօրը ներկայութենէն իր ստացած հո-  
գեկան ոյժին ու կազզուրման: Աղօթքը  
այսպէս ոչ միայն Յիսուսի միտքը անդորր  
ու սիրտը խաղաղ պահեց կեանքի ամենա-  
ծանը տառապանքներու ներքեւ, հապա  
նաւ ի վիճակի ըրաւ զինքը միսիթարելու  
և քաջալերելու իր աշակերտները որ չի  
գոյթակղին ու չի յանձնուին յուսահատու-  
թեան ալիքներուն:

Հստ Բոլտնա Հիլի, «Աղօթքը չունչն է  
վերստին ծնած հոգիին: Զկայ քրիստոնէա-  
կան կեանք առանց աղօթքիու: Հաւատքը  
պահողը քրիստոնէային մէջ աղօթքն է,  
նոյնպէս մտքի ու սրտի անդորրութիւնը  
կ'ապահովուի ջերմուանդ աղօթքով: Քրիս-  
տոնէայ հաւատացեալը աշխարհի ծանրա-  
ծանը հոգերու ներքեւ որքան ալ շատ  
խոզվեալ ըլլայ, կրկին կրնայ չուռով կազ-  
զուրութիւ ու խաղաղիլ, բայց անհաւատը  
իր ամենաերջանիկ նկատուած վայրկեան-  
ներուն մէջ իսկ զուրեկ է այն ներքին խա-  
ղաղութենէն որ երկինքէն կուգայ, ու վեր  
է ամէն մտքէ ու երեակայութենէ ինչպէս  
անօթի մէկը կերակուրէն սնունդ սատանալով  
գոհացում կը գտնէ, ծարաւի մը ջուր խմե-  
լով իր ծարաւը կ'անցնէ, նմանապէս հո-  
գիով ընկճուած ու կեանքի վիշտերով բեռ-  
նաւորուած մարդք աղօթքի միջոցաւ Աս-  
տուծոյ ներկայութեան մէջ մնալով կը կազ-  
զուրութիւ ու կը նորոգուի ներքնապէս:

Յիսուսի խոստումն է այս, «Անդորրեցէք  
ու ձեզի պիտի արուեի, փնտակցէք և պիտի  
գտնէք, գուռը զարկէք ու պիտի բացուի» (Մաքր. Է. 7): Իսկ ուրիշ առիթով մը կ'ըսէ,  
«Եթէ գուք իմ մէջս կենաք, և իմ խոս-  
քերս ալ ձեր մէջը կենան, ինչ որ ուզէք  
ու խնդրէք պիտի արուեի ձեզի» (Յովի. Ժ. 7):

2. Աղօքը փորձութեանց դէմ կը պատ-  
պանէ մեզ: Փորձութեան ենթարկութիւ բնա-  
կան է, բայց փորձութեան ալիքներուն  
յանձնուին է մեղքը: Յիսուս ալ փորձութ-  
եաւ, անձնատուր չեղաւ ո՛չ փորձիլին և

ո՛չ ալ փորձութեան, այլ ընդհակառակը, չնորհիւ իր Հօրը հետ ունեցած մտերժիկ յարարերութեան, յաղթահարեց զետեւաբար անապատի մէջ քառասուն օր և քառասուն զիշեր Յիսուսի ծոմապահութեամբ և խոկումով ըրած աղօթքները, զիշքը պաշտպանեցին փորձիչին իրեն ներկայացուցած մէկէ աւելի ծանր փորձանքներուն դէմ:

Պօղոս առաքեալ իր կեանքի բույր դժուարութեանց յաղթեց, և իր հաւատքը պահեց անվթար մինչեւ իր վերջին շունչը, ասիկա արդիւնքն էր իր աղօթքասիրութեան: Եւ ինք գիտնալով զայս իր փորձառութեամբը, Հառվմէացւոց թուղթին մէջ, «Ատէպ աղօթքի կեցէք» (Հոռվմ. ՓԲ. 12) կը պատուիրէ. իսկ եփեացւոց թուղթին մէջ «Ամէն ատեն աղօթք ըրէք հոգիով» (Եփես. Զ. 18) կ'ըսէ:

Աստուած երբեմն մեղ փորձութենէն չաղատէր, սակայն փորձութեան դէմ քաջարար կառւելու համար մեզի ներքին ոյժու կարողութիւն կուտայ: Սուրբն Պօղոս տկարութիւն մը ունէր՝ զոր «Մարմնոյ խայթոց» կը համարէր, որուն համար ինք աղօթած էր երեք անգամ, թէե իրեն այդ տկարութիւնը չի վերցուեցաւ, բայց իր աղօթքները պատասխանուեցան հետեւալ կերպով, «Եմ չնորհքս հերեք է քեզ, քան զի իմ զօրութիւնս տկարութեան մէջ կը կատարուի» (Ք. Կորն. ՓԲ. 9): Իսկապէս Աստուծոյ զօրութիւնը անոր տկարութեան մէջ միշտ երեւան եկաւ, և ուստի առանց ընկճուելու կրցաւ յառաջ տանիլ իր զաղափարական գործը մինչեւ վերջ: Աստուած այսպէս մեր գժուարութիւնները շատ անգամ չի վերցներ, սակայն գժուարութիւններու մէջ մեզի հետ կ'ըլլայ և մեզ կը զօրացնէ:

Ուշենք և կամ չուզենք, կեանքը պայքար մըն է: Ոյժի, եռանզի ու կորովի պէտք ունինք յաջողապէս չարունակելու համար մեր կեանքի գոյամարտը: Այս ներքին ոյժը ու ներշնչումը ստանալու միակ միջոցը աղօթքն է: Աստուած Սաղմոսերգուին բերնով կ'ըսէ, «Եա ինծի պիտի կանչէ, և ես անոր պատասխան պիտի տամ, նեղութեան մէջ անոր հետ պիտի ըլլամ, պիտի աղբեցնեմ ու պիտի փառաւորեմ զանիկա» (Սաղմ. Դ.Ա. 15): Իսկ մարգարէի

բերնով կ'ըսէ, «Աղքատոներ և տնանկներ զուր կը փնտուին, բայց չկայ: Անսնց լեզուն ծարաւէն չորցած է, ես Տէրս անոնց խնդրուածքը պիտի լսեմ, ես Խորայէլի Աստուածը, զանոնք երեսէ պիտի չի ձգեմ» (Սս. ԽԱ. 17): «Եյն ատեն պիտի կանչես և Տէրը պատասխան պիտի տայ, պիտի աղաղակես և անիկա պիտի ըսէ, ահա՛ ես» (Սս. ԾԸ. 9):

3. Աղօրէր մեզ Աստուծոյ կը մօսեցնէ: Կատարելութեան հասնելու համար մարդուն գաղափարականը Աստուած է, որքան մարդ Աստուծոյ մօս ապրի, և շփուի անոր հետ, նոյնքան իր կատարելութեան իտէալին մերձեցում կ'ունենայ: Մեր հոգիին մէջ անթեղուած յաւիտենական իղձերն ու փափաքները, և կեանքի վերելքի ճամբռուն մէջ, ներքին վսիմ բաղձանքները իրականութեան կը վերածուին այն համեմատութեամբ միայն մեր առօրեայ կեանքին մէջ, ինչ համեմատութեամբ որ մենք, առտուն իրիկուն և ամէն ատեն, Աստուծոյ առջեւ ժամանակակից միայն մէջ միշտակորչն է Երատութիւնում: Եւ աղօթքը արգէն ուշից բան չէ, ինչպէս Քըմինկ կը յայտարարէ, բայց «Մեր իղձերուն արտայայտութիւնը առ Աստուած, իրեւ մեր երկնաւոր Հօրը»:

Աստուած թէւ գիտէ մեր փափաքները, մեր կարառութիւնները, բայց կրկնն կ'ուզէ որ մենք զգանք լրջօրէն անոնց պէտքը, և բաղձանք յայտնենք տիրանալու անոնց շարունակ Երբոր մենք ուզենք իրմէ, ինչ որ պէտք ունինք, ինք պատրաստ է պատասխանելու մեզի: Ինչպէս մարգարէն կ'ըսէ, «Պու աղաղակիզ ձայնը եղածին պէս չուտով քեզի պիտի ողարմի, զանիկա լսածին պէս քեզի պատասխան պիտի տայ» (Սս. Լ. 19): Եւ այդ իսկ պատճառաւ, Յիսուս կը պատուիրէ ու կ'ըսէ, «Պէտք է ամէն ատեն աղօթք ընել և չի ձանձրանալ» (Ղուկ. ՓԲ. 1), իսկ ուրիշ տեղ մը, «Արթուն կեցէք, ու ամէն ատեն աղօթք ըրէք» (Ղուկ. ԽԱ. 36) կը պատզամէ:

Կեանքի վերելքը բաղձանքներով կը սկսի: Բայց այդ բաղձանքները պէտք չէ մնան մեր հոգիին մէջ անթեղուած, հապապէտք է անոնք արտայայտուին, և Աստուածոյ առջեւ կրկնուին անդադար: Կեանքի

մէջ ամէն աղէկ բան ձեռք կը բերուի յա-  
րատե աշխատութեամբ։ Մարդ նախ պէտք  
է իտէալ մը ունենայ, յետոյ այդ իտէալին  
իրականացման համար խորունկ իզ մը,  
ապա լուրջ աշխատանք, յարատեօրէն ու  
անվհատ։ Աստուած այն ատեն կը պսակէ  
մեր ջանքերը և կը պատասխանէ մեր ա-  
ղօթքներուն՝ երբ մենք անկեղծ ենք և  
կ'ընենք մեր կողմէն մեր լաւագոյնը։

Աղօթքը՝ երբ միանայ Ս. Գրոց ընթերց-  
մամբ և խոկումի հետ, ու երբեմ ալ ծո-  
մապահութեամբ՝ մեզ Աստուծոյ աւելի կը  
մօսեցնէ։ Շատ մը ջերմեռանդ հաւատաց-  
եալներ, բարեպաշտ ու սուրբ մարդիկ, ո-  
րոնք Աստուծոյ աւելի մօտ ապրած են,  
անոնց յաջողութեան այս գաղտնիքը, ու-  
րիշ տեղ պէտք չէ փնտռել, բայց եթէ ի-  
րենց աղօթասիրութեան մէջ, ծոմապահու-  
թեամբ, խոկումով և կենաց բանին ընթերց-  
մամբ։ Աղօթքը քրիստոնեայ հաւատացեալի  
հոգեսոր կեանքն իսկ է, այն որ աղօթքի  
հոգի չունի քրիստոնէական կեանքը չի-  
կրնար ապրիլ։

\* \* \*

Մեր մէջ Դրիգոր Նարեկացին ինչո՞ւ  
Աստուծոյ հետ այսքան մօտ ապրած՝ և Ա-  
նոր հետ խօսած է շարունակ։ Անոր համար  
որ աղօթքի ներքին իմաստը լիովին ըմբռո-  
նած, և եղած է իտէալ աղօթող մը։ Սթի-  
լինկ Ֆլիթ Կ'ըսէ, «Աղօթքը ընդհանրապէս  
կ'ենթադրուի իբրև միջոց, փոխելու մար-  
զը՝ այն անձին, որուն կ'աղօթէ»։ Նարե-  
կացին որ Աստուծոյ ներկայութիւնը կը  
զգար շարունակ իր մէջը, ասիկա ուրիշ  
բանի արդիւնք չէր, այլ իր աղօթասիրու-  
թեան։ Ինչպէս Հէնրի Պուօրտ Պիչըր Կ'ըսէ,  
«Աղօթքը մարդկային հոգիին շարժումն է  
դէպի Աստուծոյ ներկայութիւնը»։ Յիսուս  
ինքինքը Աստուծոյ մէջ և զԱստուած  
իր մէջը կը զգար (Յովի. Ժէ. 21), և այս  
արդիւնքն էր պարզապէս իր այն աղօթ-  
քին, որը իբրև իր քահանայապետական  
աղօթքը, Յովհաննու աւետարանին փառա-  
պսակը կը կազմէ։

Յիսուսի կեանքին մէջ աղօթքը շատ  
կարես տեղ բռնած էր։ Սովորութիւն ու-  
նէր նա առառուն կանուխ ելլել և առանձին  
տեղ մը քաշուելով աղօթել (Մարկ. Ա. 35)։

Երբեմ լեռը կ'ելլէր կ'աղօթէր (Մարկ. Զ.  
46), և երբեմ ալ անապատը կը քաշուեր  
աղօթելու համար (Մարկ. Ա. 35)։ Որով-  
հետեւ այն ատեն տուները ընտանիքի ամէն  
մէկ անդամին համար առանձինն սենեակ-  
ներ չէին ունենար, և այդ իսկ պատճառու-  
աղօթասէր մարդիկ առանձնական աղօթքի  
համար քաղաքէն գուրս տեղ մը կը քաշ-  
ուէին ու կ'աղօթէին։ Յիսուս աղօթասէր  
էր, աղօթքը իրեն հոգեսոր կեանքին ան-  
հրաժեշտ մէկ պահանջքն էր։ Երբեմ ամ-  
բողջ զիչերը աղօթքով կ'անցնէր (Պուկ.  
Զ. 12)։

Յիսուս աղօթեց իր պաշտօնավարու-  
թեան սկիզբը՝ մկրտութեան պահուն (Պուկ.  
Գ. 21)։ Առաքեալները ընտրելու ատեն  
(Պուկ. Զ. 12-13)։ Կերակուր ուտելէ առաջ  
(Մատք. Ժ. 19)։ Հրաշք կատարելու առ-  
թիւ (Յովի. Ժ. 41-43)։ Փարձութեան  
պարագային ի Գիթսումանի (Պուկ. ԻԲ. 41  
-42)։ Խաչին վրայ հոգին աւանդելու ա-  
տեն (Պուկ. ԻԲ. 46)։

Եւ վերջապէս Յիսուս աղօթեց ամէն  
ատեն ու ամէն պարագայի տակ, իր կեան-  
քը յիրաւի աղօթքի կեանք մըն էր։ Աղօթ-  
քը իրեն համար համակ շունչ էր, առանց  
այդ շունչի չէր կրնար ապրիլ։ Յիսուս յա-  
ջող կեանք մը ապրեցաւ։ Իր հանրային  
կեանքին սկիզբը, մկրտութեան ատեն իր-  
բոր աղօթեց, իսկոյն երկինքը բացուեցաւ  
և Աստուծոյ հոգին իր վրայ իջաւ, և այս  
պէս իր պաշտօնավարութիւնը աղօթքով  
սկսաւ։ Այլակերպութեան լերան վրայ իր  
ունեցած հոգեսոր տեսիլը և պայծառակեր-  
պութիւնը աղօթքի արդիւնքն էին պարզա-  
պէս։ Այլ բառերով, Յիսուս՝ իբրև Մեսիա,  
իր կեանքը աղօթքով սկսաւ, աղօթքով  
շարունակեց և աղօթքով ալ վերջացուց, և  
այդու յաջողեցաւ ըլլալ աշխարհի Փրկիչը։

Նոյնը շիտակ է Պօղոս առաքեալին  
համար։ Երբ Դամասկոսի ճամբռւն վրայ  
դարձի եկաւ, այդ վայրկեանէն աղօթքի  
կեանքը սկսաւ ի յայտ դալ իր մէջ և ըսաւ,  
«Տէր ի՞նչ կ'ուզես օր ընեմ» (Գործ. Թ.  
6)։ Այս կարճ աղօթքը հիմնովին փոխեց և  
յեղաշրջեց իր կեանքը և սկսաւ պաշտել  
այն կրօնքը՝ զոր կը հաւածէր նախապէս։  
Եետոյ իբրև քրիստոնեայ, երբ կ'աղօթէր  
Տաճարին մէջ (Գործ. ԻԲ. 17-21), հոգեսոր

տեսիլք մը ունեցաւ, և որուն արդիւնքը ինքզինքը աւետարանչական գործին նըւիւրեց, որով ոչ միայն հրեաներուն, այլ հեթանոս ցեղերուն մէջ աւ աւետարանի լոյսը տարածեց ամենուրեք, և քրիստոնէութիւնը հրեական շրջանակէն դուրս հանելով տիեզերական կրօնք դարձուց: Աղօթքը այսպէս իր կեանքին մէջ մեծ հրաշքներ գործեց: Ռւսափի կրնանք ըսել թէ Յիսուսի նման Պօղոս առաքեալի կեանքն աւ աղօթքի կեանք մըն էր: Քանզի իր քրիստոնէական կեանքը, ինչպէս նաև իր առաքելական պատուը աղօթքով սկսաւ, աղօթքով շարունակեց և աղօթքով վերջացուց:

Նմանապէս Գրիգոր Նարեկացիին կեանքը, բառին լեցուն իմաստով, «կիզրէն մինչև վերջը աղօթքի կեանք մը եղած է: Եւ աղօթքի մէջ փնտուած է նա իր ներքին գոհացութիւն ու կեանքի բոլոր յաջողութիւնները: Նարեկացիին լաւ ուսումնասիրած էր իր երկնաւոր վարդապետին և անոր առաքեալներուն աղօթքի մասին ունեցած ըլքը ըստումները, և հետեւարար, քալելով անոնց հետքերուն վրայէն, ինք ևս եղած է տիպար հայ աղօթող մը:

Յիսուսի սորվեցուցած Տէրունտական աղօթքը տիպար աղօթք մըն է քրիստոնէից համար: Մենք երբեմն կարող չենք շիտակ աղօթել: Աստուծոյ Սուրբ Հոգին ստկայն մեզի կը սորվեցնէ թէ ի՞նչպէս պէտք է աղօթել (Հռովմ. Ը. 26-27): Աղօթքը հոգեկոր կեանքի անհրաժեշտ մէկ պայմանն է, հոգեռոր կեանք առանց աղօթքի ո՞չ կ'ապրուի, և ո՞չ ալ կը քարոզուի: Աղօթքը

կը նորոգէ, կը մխիթարէ ու կը վերացնէ մեզ հոգեբն:

Եթէ, Յիսուս աղօթքի պէտք զգաց, մենք որքա՞ն աւելի պէտք ունինք աղօթելու համար: Պօղոս որ առանց աղօթքի անօգուտ էր, Նարեկացին որ աղօթքի մէջ դժու իր հոգեկան յագեցումը, մենք ի՞նչպէս կրնանք տպրիլ առանց աղօթքի:

Նովրլիս կ'ըսէ, «Աղօթքը այն է կրօնքին համար ինչ որ է խորհուրդը փիլիսոփայութեանն: Լստ Մարտինոս Լուտերի, «Եկեղեցին աշխարհը դարձի բերած է արիւնով և աղօթքով»: Խակ Օգտաւիսու Ուինութ կը յայտարարէ, «Աղօթքը նորոգուած հոգիի բազկերակն է, և անոր յարատն զարկը, լաւագոյն փորձաքար մը, ու միաժամանակ աստիճանացոյց մը մեր ապրած հոգեռոր կեանքի համար»:

«Թող որ, ինչպէս Մէթհիւ Հէնրի կ'ըսէ, աղօթքը առառուան բանալին և երեկոյեան կղպանքն ըլլայ» քեզի համար, և քու կեանքդ ամէն առտու ու իրիկուն անով բանաս ու զոցես: Որովհետև, լստ Ֆիլթումի, «Մարգը զրպանի ժամացոյցին կը նըմանի, երբ առաւ իրիկուն աղօթքով չի լարուի անօգուտ կը դառնայ»:

Աղօթքը բանալի մըն է որ կրնայ բանալ երկինքին գոները: Վիզթորիա թագուհի ոսկի բանալի մը ունէր, որով կը բանար Շէֆիլտին Թավըն Հօլը: Երկինքի դրան ոսկի բանալին ալ հաւատացեալին ջերմեռանդ աղօթքն է:

Քրիստոնեաներուն առջեւ երկինքը այս բանալիով կը բացուի:

ԳՐ. Ա. ՍՍՐՍՖԵԱՆ

Ցեղանո, Գալիմերնիա





## Ա Ր Դ Ա Ն Ի Ա Ր Տ Ա Ծ Ե

(Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք)

1

Հայելիկն անցեալներու  
Կախարդական ,  
Ինձ կ'երեւի ահա նորէն  
Աշխարհն մեր նին ,  
Բոյն մը ինչպէս արծիւներու  
Կախուած կարծես նազարալար  
Զրվէծներէն մեր լեռներուն :

Դաւուր զմռուխս , սար ու անտառ  
Հազած ոսկի ու մարգարիտ ,  
Հովերուն նես կոհակ կոհակ  
Կ'անջրավետուին ,  
Հորիզոնէ մինչ հորիզոն :

Ու տակաւին ,  
Սնդունդներու վրայ մըքին ,  
Ու գետերու կախարդ ափին ,  
Գիւղեր հազար , աւաններ չէն ,  
Կենդանութեան ու բարիքի  
Փերակներ միր մեր աշխարհին :

Կայլակներով մարմարաւար ,  
Բխումն անուշ մատուռներուն  
Եւ վանիներուն ,  
Գազարներուն մեր սատերուն ,  
Ողաւնիներ կարծես իշած  
Երկիններէն :

Ու երգն ամուռ  
Նըրմերէն կար անդէռդին,  
Անձրէն մ'ինչպէս փայլակնակերպ,  
Սէրն իր պատմող  
Անցնող հովին ու հաւթերուն :

Երգն արզաւանդ մշակներուն,  
Արոնի դարեր ափով արդար  
Արձակեցին  
Սերմը հացին, սերմը կեանին,  
Ընդերքն ի վար անդաստանին  
Մեր սուրբ հողին :

Ու տակաւին,  
Մեր այրումին,  
Ծնունդն աղուոր մեր աշխարհին,  
Նիզակախոնիս, կրակ թեւով,  
Փորուկելու ինչպէս մղեղ,  
Հողն մեր կոխող  
Հրոսակները քենամի :

Ու մեր երկրի ամուռ կուրծքին,  
Անդունդէն կախ,  
Ամբողջ արիւն, ամբողջ սարսուն,  
Տարօնն աննառ,  
Հնձան լոյսի ու բարիքի,  
Արուն իբրեւ սրբար ամուռ,  
Կը խոյանան դէպի երկինք  
Լեռներ Սասնայ,  
Բազմահանգոյց ու բառածալ,  
Զերք սպարու իշխանական,  
Հանքերու դէմ բռնած վահան :

Տարօնն աննառ,  
Անհուն կարօս ու կարմիր ձայն,  
Բացուած պայծառ,  
Էց մը ինչպէս մազաղարի  
Արինազիր մեր պատմութեան :

Տարօնն աննառ,  
Երկիրն անմեռ  
Քաջամարտիկ իմ պապերուն,  
Կարմիր շարանն որոնց կախարդ

Կ'անցնի աչքէս,  
Ու կը սուզուի լուան եսին  
Ժամանակին :

Եւ համեդէսին մէջն այս ամսուն,  
Ալիքն ինչպէս արեւին դէմ  
Կը բոցէ ջանն իր շափիւղայ,  
Աժարն կուզար  
Պայազար Մամիկոնեան,  
Թոռը դալար հայրապետին  
Ասուածարեալ,  
Ու իր կեանին վերջալոյսին,  
Մազաղարին վրայ կապոյս  
Երկինքներու,  
Պիտի տեսնէր բիբեռ մ'ինչպէս  
Արինարեն,  
Մանկիկն այն հուր  
Կարմիր ասպետն մեր դարերուն :

Երկիրն Հայոց,  
Կղզի ամինուն,  
Լոյսի ծովուն վրայ առկախ,  
Արդիներն իր արեւարիք  
Արզոնաւորդ :

Երկիրն Հայոց  
Կայք ամրակուռ  
Հեռուսներուն մեր դարաւոր,  
Աղեղն որոնց անեղարձակ  
Ընդդէմ մուրին ու բըռնութեան  
Լոկ բացուեցաւ :

Երկիրն Հայոց  
Հնձան անարաս,  
Ուր այգիներու ծորումին փոխան,  
Արինն նոսեցաւ  
Ռւդիերով առաս  
Զոներու անպարս,  
Ու դեռ կը լսուին,  
Ունումներ վայրի  
Գայլերու հազար :

## Մ Ա Ն Կ ՈՒ Թ Ի Ւ Ն Մ Ը

Լուսաբաց էր զարնանամուս,  
Հովիրն անուս միջոցին մէջ  
Կը բափէին խունկ ու համբոյր.  
Ան դաշտերուն՝  
Հովիտներուն ծոցը կակուղ,  
Ուրեն աղջիկ վար կը տեղար  
Ո.փ ափ սուտակ ու կարկեհան,  
Եւ խայտանելով կը բացուէին  
Ոչքն ու ակունք,  
Խոնին, ծաղկին ու ջուրերուն։  
Հօսն ու նախիր գիւղակներէն  
Դէպի դաշեր կը բացուէին,  
Մարտոյժ երկնին մէջ  
Օղակ օղակ կը դայլայլէր։

Ողականի ամրոցն նուժկու,  
Չրահն նագած դիւցազն ինչպէս  
Լեռան լանջին կը բերդանար։  
Մ.րազիլներն աւշարակի բարձունննեն-  
Կը դիտէին ժայթքն արենին, [թէն  
Մինչ նեծեալներն նիզակախրոխ  
Կը վազէին նուանելու  
Ա.շխարհն նեռու մեր նկնեարին։

Հոգետօն էր,  
Քաղցր աւետիս մը օդին մէջ,  
Շուրբերէ շուրբ նովտէ հովիս  
Կը կոծկոծէր,  
Եւ մունետիկ մը բարձրածայն,  
Գիւղերէ գիւղ,  
Կը հոչակէր ծնունդն աղուոր  
Պայազատին Մամիկոննեան։

Հոգետօն էր,  
Դիետակն ամբողջ սրտապատար  
Կը բրբուար,  
Մարմին առնող այս երազէն։

Մինազներու, բմբուկներու  
Ալիքին մէջ, ալիքին նես,  
Կը փորորկէր պարն անաւարտ  
Պարմաններուն մեր պայազատ,  
Տրոփն ինչպէս մեր աշխարհի  
Կանաչ սրտին,

Պտոյսքն ինչպէս մեր ջուրերուն  
Խոլ ու փարբամ։

Զոյգ մ'ասպետներ  
Նայուածին սակ բազմականին,  
Մերէ սուրերով կը պարէին  
Լուսնի լոյսով,  
Պարն անխարդախ ասպետներուն  
Մեր բաշարի։

Սիւնին կորհած,  
Գուսան մը ծեր,  
Ճերմակազգես, զլխուն պսակ,  
Կ'երգեր բաշերն մեր նայկազուն,  
Նեյզն իրենց կրակարին,  
Սուրն ու աքէն  
Անպարտելի։

Քառն կոյսեր կը բաշխէին  
Նոան զինին,  
Գոյնովն արեան եղնիկներու,  
Ու կ'երգէին երգն աղամանի,  
Վաղուան յոյսի  
Կամարին սակ։

Հոգետօն էր,  
Եւ մայրերու նայուածին մէջ  
Վ'ապրէր նորէն տեսիլին աղուոր  
Հայրենի սան,  
Թեւով բերեն  
Հասակներուն մահակործան,  
Որ ցաւերուն կուտայ հրաժես  
Երազներուն մէջէն վաղուան։

\*.

Ամիսներ վերջ, Սահականոյց,  
Դուսր աննման նայրապետին  
Աստուածարեալ,  
Մանուկն առած  
Ուխտի զնաց,  
Անեղ սուրբին Մամիկոննեան։

Միջոցին մէջ կը բեւածէր  
Բազէ մ'նսկայ,  
Հանդիպակաց լեռնաւարտէն  
Կը հնչէին փողեր հազար։

Մատուին մէջ, իշած ծունկի,  
Սահականոյց,  
Կին աննման  
Մեծ ասպետին Մամիկոնեան,  
Անձրէնին տակ կանքեղիներուն  
Մեղրածորան,  
Կը պաղաւէր անեղ սուրբին,  
Խնդրելու այն ինչ որ մայրե  
Դիմեն զգալ  
Զաւկըներուն իրենց համար :

Ու Տեսիլ էր  
— Ռւխտավայրին մէջ այգուող —  
Ս.սպետ մ'աղուոր,  
Հազած համակ զէն ու զրան,  
Աչերով մուր ու դակադէմ,  
Չեռքին բրոնած վարդը կարմիր  
Ս.սպետներու եղերական:

Մանուկն անուուց գիրկին մէջ մօր  
Կը քրնանար :  
Դող էր համակ կին այդ չժնաղ  
Տերեւն ինչպէս  
Բոցին դիմաց :

— Ոզին եմ անմեռ  
Ես այս լեռներուն,  
Գրէժն անանուն՝  
Նիրիմներուն մեծ,  
Ս.նոնց՝ որ մեռնիլ  
Երբեք չգիտցան,  
Եւ ունիմ ուժը հողին դարաւոր :  
Տխուր է հոգիս,  
Ճակատագրին չափ մեր այս աշխար-  
Բայց սիրս է ամուր [հին],  
Հայրենի լեռանց  
Հիմերուն ուժով :

Զունիմ զերեզման,  
Ու մահուան ողքան  
Ճամբան է կախարդ  
Ս.ռաջնորդող զիս  
Մեծ յաւերժութեան :  
Քեզի կը ձօնեմ

Վարդն այս կարմրերանգ,  
Դուն մանկիկ վիսրուն,  
Չիններուն հանգոյն  
Մեր սէգ լեռներուն :

Նաև են նամբաներ  
Կեանին ու մահուան,  
Բայց փառքի ուղին,  
Երկիններուն մէջ  
Ու երկի վրայ,  
Կը մնայ ձօղուած արինովն անոնց  
Ուրնի այս կեանին  
Մահերուն դիմաց  
Մեռնիլ չգիտցան,  
Ու նետեց ձեռքի վարդը կարմաքոց  
Քնացող մանկան :

Մեկնած էր ասպետն այն եղերական,  
Բայց մատուն ամբողջ,  
Շարժումէն անհուն  
Երկրի խորերէն  
Ուժգին կը դողար :

Կը ժայտէր մանուկն  
Ս.րեւին բացուող  
Գարնան ծիլին պէս,  
Նայուածքը սեւեռ  
Ճեռաւոր լեռանց  
Մըոււներուն խոր :

Ս.յապէս կը ծընին  
Խոստումներն անհուն  
Բոլոր դարերուն,  
Կը խորհեր մայրն այն,  
Չեռքենուն բրոնած  
Սլամն անանուն  
Փառքին ու մահուան :

Ա.մպերուն մէջէն  
Ճեռաւոր լեռանց,  
Ա.րծին մ'նրաքեւ  
Կ'արձակէր ճիշեր  
Մուր եղերաձայն :

(Շար.)

ԵՂԻՎ.ԱՐԴ

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐ

«Գոհաւրեամբ փառատուրիւն երրորդուրեանդ նրազեմք բազմուրեամբ պակելցու զմեօն մածեալ առաջիննեացս. ելելեցիմ հայատանեաց պայծառավէս զարդարեցան, ունելով միշ բաւելոս զնգնուրիւն մարտի սոցա» :

Հայ եկեղեցին և ժողովուրդը այս տարի կը տօնեն Աւարայրի պատերազմի հազար հինգ հարիւրամեակը: Վարդանանց նահատակներու լիշտատակը, որ միշտ վառ մացած է հայ սիրտերու մէջ, դարերէ ի վեր ներշնչած է մեր պատմիչները և բանաստեղծները սրոնք յուզիչ չեշտերով նկարագրած կամ երգած են անոնց հերո-

կը լրացնեն ու մեր աչքի առաջ կը բերեն վարդանանց պատերազմի ցարդ ծանօթ ամենահին նկարները:

Առաջին օրինակը կը գտնուի Երուսաղէմի թիւ 1916 ձեռագրին մէջ (էջ 436 և 437), ծաղկուած ժեւ զարու երկրորդ կէսախն Կարապետ Բերկրեցիի կողմանէ (նկար 1) (1). երկու բանակները նկարուած են դէմ զիմաց Սրբոց Վարդանանց առաջին չարականէն առաջ. «Արիացեալք առ հակառակօն քաջութեամբ առնուլ զվրէժ խարէութեան հանճարեղքի հատուցումն դաւանացն» են: Պարսիկ զինահապատ զինուորները բազմած են փիղերու վրայ, զլուխնուն սրածե սաշաւարտով, սուրերնին ուսերնուն կոթընցուցած. զինուորներէն մին բանած է երկեղը, գնդագլուխ զրօշակը: Բանակնեն առաջի երկու անձերը կը զանազանուին միւսներէն իրենց տարագով և զէնքերով: Սաղաւարտին ձեւ նոյնն է. բայց զրահի

(1) Կարապետ Բերկրեցին ծաղկած և երբեմն



սութիւնը: Կարծես թէ միայն մեր նկարիչները անտարբեր մացած են այդ հաշանակալից գէպքին հանդէպ ու մինչև այս վերջին ժամանակները չեն փորձած ներկայացնել հայկական գիւղազնամարտը: Ս. Յակոբի մատենակարանի երեք շարակնոցներ, և չորրորդ մը Վիեննայի Միլիթարեանց մատենակարանէն, այդ պակասը մասամբ

ալ ինքը զրած է հետեւալ ձեռագիրները: Երկու Աւետարաններ զրուած 1473 և 1478 թուերուն (Լալայեան, էջ 465-8, Հալէպ, թիւ 48), երկու շարակնոցներ մին զրուած 1496ին (Ուրարատ, 1898, էջ 324) միւսը անթուական (Leipzig No. 1098 b): Նոյն զրի զործն է նաև էջմիածնի թիւ 1549 շարակնոցը: զրուած 1501ին, եթէ միշտ է մեր ենթազրութիւնը որ Կարենեանի ցուցակի կարապետ Կրկեցին տպագրական սիալ մըն է և պէտք է կարգացուի Բերկրեցի:

տեղ հագած են մոնկոլեան, կուրծքին վրայ խսչաձեռւող պատմուճանը. և ազեղնին լարած են դէպի թշնամի բանակը: Այս երկուքն մին անշուշա կը ներկայացնէ փղերամակին առաջնորդ Արտաշիրը, իսկ միւսը թերես Ընդհանուր հրամանատար, Մուշկան նիւսալառուրտն է: Հայոց բանակին առջեւն կը քալէ զինուոր մը, կացինը ուսին, վարդան նստած է ճերմակ ձիու մը վրայ, աջ ձեռքին վահանը, ձախ ձեռքին սուրը՝ ուսին կրթնցուցած: Իրեն կը հետեւ հեծելազօրքը, զրահապատ և սրածն սազաւարտվ ինչպէս Պարսիկները. բայց առանց զէնքի, միայն վերջին ձիւուորը բանած է հայկական երկնեղ և խաչանից գլխով դրօ-

րիշ ձիւուոր մը կը զլիսատէ թշնամին որուն գէմքը շատ կը նմանի վերէ ներկայացուած վարդանին:

Պարսիկ և հայ բանակները ճիշդ նոյն պէս ներկայացուած են Վիեննայի թիւ 189 շարակնոցին մէջ<sup>(2)</sup>, միայն թէ Վարդանի հեծելազօրքը սուրեր կամ նիզակներ կը կրէ: Կուուի մասը աւելի կը տարբերի: Պարսիկ բանակին առջեւ երկու երիտասարդ ձիւուրներ բիրեր բանած զիրար կը հարուածեն. զետնի վրայ փառւած են նորէն ջարդուած մարմիններ. իսկ հայ բանակին առջեւ չորս զինուորներ, ծնրագրած, աշղենին լարած են դէպի թշնամի բանակը:

Երուսաղէմի միւս երկու շարակնոցները

այս խմբանկարին միայն մէկ կամ միւս կէսը կը ներկայացնեն: Թիւ 1667 ձեռազրի մէջ<sup>(3)</sup> ծաղկուած 1529ին վանի Զաքարիայ գրչի կողմանէ<sup>(3)</sup> Վարդան և իւր բանակը նկարուած են ներսէս Շնորհալի երկրորդ շարականէն առաջ. անորածի պասկաւոր և զօրագլուխ առաքինեաց. վառեցար զինու հողուոյն արիստար լնդգէմ մահու. Վարդան քաջ նահատակ որ վանեցեր զթշնամին. վարդազոյն արեամբը քո պսակեցեր զեկեղեցին (էջ 259թ, նկար 2): Վարդան բանած է երկոյն նիզակը, մէջքին կապած նետերու կապարճքը. երկրորդ ձիւուոր մը կը կրէ վահան, սուր և կապարճք իսկ միւս զինուորներ նորէն զինուած չեն: Պարսիկ բանակը կը տեսնանք թիւ 1663 շարակնոցին մէջ, ծաղկուած 1601ին ծանօթ զրիչ Աարգիս Հիզանցիի կողմանէ (էջ 658, նկար 3)<sup>(4)</sup>: Երկու առաջնորդները աղեղնին լարած են, զինուորները սուր կամ



շակը: Բաւն պատերազմը կը տեսնուի պատերներու վարի մասին: Պարսիկ բանակին առջեւ գետենի վրայ փռուած են մեռած զինուոր մը, ջարդուած թեկեր և ոտքեր, զրահներու բեկորներ. իսկ հայոց բանակին առջեւ երկու զորք ձիւուորներ իրար հետ կը մենամարտին: Երիտասարդ զինուոր մը վահանը ուսին, նետերու կապարճքը մէջքին՝ ուժեղ հարուած մը կուտայ աղեղնաւոր ձիւուորի մը զլիսուն. առանց քով ու-

(2) Տես Զօպանեան, La Roseraie d'Arménie, II, էջ 240. ձեռազրիը անթուական է, զրիչն է Սարգիս քահանայ:

(3) Զաքարիայ, որդի Յովհաննէսի և Մուղալ խաթօւնի, 1523 թուին գրած և ծաղկած է երուսաղէմի թիւ 234 ձեռազրիը (Մեկնութիւն Պօլոսի Թղթոց), ինչպէս նաև Աւետարան մը (Արտաւազի Արք, Աիւրմէկեան, Մայր Յուցակ հայերէն ձեռազրաց Եւրոպայի մասնաւոր հաւաքուներու, էջ 12-13): Հաւանաբար նոյն անձն է Վահի Զաքարիայ երէցը որ երեք ուրիշ Աւետարաններ գրած է 1505, 1516 և 1533 թուականներուն (Լարած է 1505, 1516 և 1533 թուականներուն (Լա-


նիզակ կը կրեն, գլխերնուն դրած են սրած և սաղաւարտը, փոխանակ զրահի հագած են մի, դարու պարսիկ տարազը։ Զարդուած դիակներնորէն գետնի վրայ փռուած են, փիղերուն առջեր։

Այս երկու պատկերները մասսամբ կ'ընդօրինակեն Կարապետ Բերկրեցիի նկարը կամ անոր շատ մօտ օրինակ մը, բայց նոյն իսկ խմբանկարները չատ թոյլ գաղտնիքը մը կուտան այն կատաղի կոիւին զոր նկարագրած է Եղիշէ։ Չորս փիղեր և քանի մը զինուորներ կը ներկայացնեն Արտաշիրի բանակը որ ի վերայ գաղանացն նստէր ՚ի բարձր դիտանոցին և կամ իրբե յամուր քաղաքին, հազիւ մէկ երկու ջարդուած

մարմիններ կան փոխանակ դիակներու զեղին որոնք սիրու զքարակոյսա զերբկաց երեկին կամ և մօտ առ մօտ խտացեալ իրբե զփայտահարս մայրաւորաց ։ Մէկ կամ երկու զոյդ ձիաւորներու մարտով պէտք է որ երկակայենք թշնամի բանակներու յանգուցն բախումը երբ զգաղանացեալ զօրութեամբ յիրեարս յարձակէին։ Պէտք է խոստովանիլ որ իրբ Վարդանանց պատերազմի պատկերացում այս նկարները չատ յաջող չեն, բայց ունին աւելի ընդհանուր հանգամանք մը որ նշանակալից է հայ արուեստի զարգացման համար։

Պատկերազարդ չարակնոցներու մէջ սովորաբար տէրունական պատկերներ կամ Աստուածածնայ կեանքին հետ կապունեցող տեսարաններնկարուած են իրենց յատուկ կանոններուն սկիզբը, իսկ սուրբերու տօներու կանոններուն քով անոնց պատկերը գծուած է լուսանցքի վրայ։ Տասնըլքեցերորդ դարուն՝ երբեմն նահատակութեան տեսարան մը կը գանուի համօրէն մարտիրոսաց կանոնէն առաջ, ինչպէս նրուսապէմի թիւ 1687 և 2359 չարակնոցներուն մէջ, զրուած 1508 և 1592 թուերուն, բայց Վարդանանց չարականի մեր նկարները իրենց պարունակութեամբ կը աւարերին այս մանրանկարներէն ։ Նոյնիսկ եթէ Կարապետ Բերկրեցիի չարակնոցին մէջ գլխատուող ձիաւորը Վարդանն է, նահատակութենէն աւելի պատերազմը շեշտուած է և այսպէսով նկարը աշխարհիկ պատկերի մը հանգամանքը ունի։

Միջնադարեան արուեստը ընդհանուր առմամբ եկեղեցաւ կան արուեստ է։ Պալատներու մէջ կային անչուշտ աշխարհիկ պատկերներ ինչպէս կարելի է տեսնալ թովմաս Արծրունիի Գառակի պաւատի նկարազրութենէն։ Թագաւորներու կամ իշխաններու պատկերները իրենց հիմնած եկեղեցիներու ճակատին քանդակուած են, օրինակի համար Գաւիթ Սահառունիի, Գագիկ Արծրունիի, Գագիկ



Հայեան, էջ 617-620, 645-6 և վեհատիկ թիւ 1191 [171]) ինչպէս նաև չարակնոց մը 1507 թուին (British Museum Or. 5088)։

(\*) Մարգիս Հիղանցի, որդին Մարգիս քահանայի, քրած և ծաղկած է բազմաթիւ ձեռաղիբներ, ոմանք քառանձին, ոմանք ընկերակցութեամբ իր եղբօր Մարտիրոս քահանային կամ իր զաւակներուն ու եղբօր որդիներուն։

Բազրատունիք պատկերները և կարգ մը ուրիշներ : Աւելի յաճախ սատցողներուն կարները կը տեսնանք ձեռագիրներու մէջ , բայց բասին բուն նշանակութեամբ աշխարհիկ պատկերագրութեան հին օրինակներ չունինք : Հագուագիւտ մնացորդներէն են Ս. Յակորի թիւ 370 բժշկաբանին երկու մանրանկարները որոնք կը ներկայացնեն բժիշկներ և հիւանդ մը : Չեռագիրը գրուած է 1294ին բայց նկարները հաւանաբար աւելի հին մատեանի մը կը պատկանին :

Աշխարհիկ պատկերագրութեան զարգացումը կապուած է Աղեքսանդրի վարուց հետ : Այս վեպը Ժ. գարու վերջի տարիներէն սկսեալ մասնաւոր հետաքրքրութեան առարկայ կը գառնայ երբ նախ Խաչատուր Կեչառացին , յետոյ Գրիգորիս Աղթամարցին և Զաքարիայ Գնունեաց եպիսկոպոս կաֆանի կ'աւելցնեն Սուտ Գալիսթենեսի բնագրին : Պատկերացարդ ամենահին օրինակը վենետիկի Միիթարեան մատենադարանի թիւ 424 ձեռագիրն է , առանց թուականի , բայց նկարներու ոճէն դատելով Ժ. գարու գործ է : Գրիգորիս Աղթամարցի սկսած է ծաղկել Երաւանքէմի թիւ 473 ձեռագիրը , գրուած 1536ին Մարգարէ Արձիշեցիի կողմանէ , բայց գործը կիսատ մնացած է : Զաքարիայ Գնունեաց եպիսկոպոս , որ Գրիգորիս Աղթամարցին նման տազասաց , զրիչ և ծաղկող էր , Աղեքսանդրի պատմութեան երկու օրինակներ զրած և ծաղկած է՝ մինիր հոռմ գտնուած տարիներուն , միւսը 1544 թուին կ . Պոլսոյ Աստուածատուր պատրիարքի համար (Manchester, John Rylands Library No. 2) : Զաքարիայի աշակերտ Յակոբ Ջուզայեցու գործն է Էջմիածնայ թիւ 782 ն . ց . ձեռագիրը<sup>(5)</sup> և կան նաև քանի մը ուրիշ պատկերացարդ օրինակներ<sup>(6)</sup> : Աշխարհիկ պատկերագրութեան ընդհանրացման համար մասնաւոր նշանակութիւն ունի Յովասափ Սերաստացիի ժաղկագածուն զոր զրած և ծաղկած է 1535 թուին<sup>(7)</sup> : Յովասափ նկարացարդած է ոչ

միայն Աղեքսանդրի պատմութիւնը (էջ 3-103) այլև նաև կարդ մը վկայաբանութիւններ , ի միջի այլոց ներսէս Մեծի վարքը . ներշնչուելով Աղեքսանդրի պատմութեան նկարներէն : Երեք պատկերներով ներկայացուած են հայոց բանակը Պապունի և Աղանաց Ուռնայր թագաւորի զեկավարութեամբ , և Մուշեղի Մամիկոնեանի առաջնորդութեամբ , պարսկէ բանակը Շապունի եւ Աղանաց Ուռնայր թագաւորի զեկավարութեամբ , և Մուշեղի յազթանակը<sup>(8)</sup> : Աշխարհիկ պատկերագրութիւնը այսպէս կ'անցնի զուտ աշխարհիկ գիրքերէն եկեղեցական հանգամանք ունեցող գրուած քններու , և նոյնիսկ եկեղեցական գրքերու , ինչպէս կ'ապացուցանին մեր շարակնոցներու նկարները :

Պէտք եղած լուսանկարները կամ գիրքերը մօսս չունիմ Վարդանանց պատերազմի այս նկարները Աղեքսանդրի պատմութեան պատկերազարդ ձեռագիրներուն հետ բաղդատելու համար : Ոչ ալ կարելի է առ այժմ ճշգել թէ Վարդանանց պատերազմը ե՞րբ սկսաւ շարակնոցներու մէջ ներկայացուիլ . պէտք է նախ ուսումնասիրել ուրիշ հաւաքած ոներու մէջ զտնուող ձեռագիրները որոնք տակաւին չեն հրատարակուած կամ նոյնիսկ նկարագրուած : Միայն այսքանը կընանք ըսել որ նախօրինակը մեծ . գարու երկրորդ կէսէն առաջ հնօրինուած է : Կարապետ Յերկրեցիի մանրանկարը Ընդօրինակութիւն մըն է ուր ծաղկողը մոռցած է ներկայացնել Վարդանի հեծելազօրքին զէնքերը . այս տեսակէտով վիեննայի շարակնոցի զրիչը աւելի հաւատարմօրէն հետեւած է նախօրինակին՝ ուր կային նաև թերեւս հայոց աղեղնաւոր զինուորները , ինչպէս այս մէկ գարու ձեռագրի մէջ :

ՈՒՐԱՐՓԻ ՏԵՐ ՆԵՐՍԻՍԵՆՆԵՐՈՒՄԿԱՆ

(5) Գարեգին Արք , Յովակիւնան , Խաղականք կամ Պառշեանք , 1 , էջ 245-247 , 111 , էջ 189 .

(6) F. Macler , L'enluminure arménienne profane , Paris , 1928 .

(7) Berlin or. quart. 805 : Նկարագրութիւնը F. Macler , Notices de manuscrits arméniens vus dans quelques bibliothèques de l'Europe centrale .

Paris , 1913 , էջ 109-118 . Գարեգին Եպոս , Յովակիւնան , Յովասափ Սերաստացի , Արարատ , 1918 , էջ 259-261 .

(8) Արտատպուած Զապանեանի կաղմանէ , La Roseraie d'Arménie , II , էջ 146-149 .

## ԿՐՈՆԱ-ԲԱՆԱՍՄԱՒՐԱԿԱՆ

### ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՄԸ ՄԱՂԱՔԻԱՅԻ ԳՐՔԻՆ ՇՈՒՐՋ

11) Եւ պիտի կշտամբեմ զիշատիչը  
ձեզի համար, որպէսզի ան չի փացնէ երկրի  
պառուղը ձեզի համար, և ոչ ալ որթատունկը  
ամեանայ գաշտին մէջ ձեզի համար, կ'ըսէ  
բանակներու Ենովան:

Հաւանաբար մարախի և ժանոտախտի  
կ'ակնարկուի այս հատուածին մէջ, տուր-  
քերու աննենդ հատուցումը, պիտի ապա-  
հովէ իրայէլին նիւթեական նախանձելի  
զերք: **Թրթաց** LXX նւառելա Զօհ. զգուշա-  
ցայց, կը համապատասխանէ երրայերէն  
գրաւի կամ Դիսւդան: Զօհ. և Եթովպ. **Ըմ-**  
**գերանունը** ածականաբար թարգմանած են,  
**ՆԱԿԻՆ** հետ համաձայնեցլով: **Դիշայ** LXX  
ծաշիչը Զօհ. ապականեցից, այսինքն ա-  
ռաջին դէմք եղակի կը համապատասխանէ  
երրայերէն **Դիշանի:** Նորէն **Ըմ-** ածա-  
կանաբար թարգմանած են Զօհ. Դպ. Եթով.  
Արար: **ԴԱ**, յանդիմանել, կշտամբել, Ա-  
րար. **ՃԱ**, խնդրել, աղաչել: **ՊԵ**, որթա-  
տունկ, Աւկարերէն (Ugaritic) gpn, Աքքտ.  
գառն, Արար. **ՃԱ:**

12) Եւ բոլոր ազգերը ձեզ պիտի երա-  
նեն, որովհետև բերկանքի երկիր մը պիտի  
ըլլաք, կ'ըսէ բանակներու Ենովան:

Իր պարտաճանանչութեան չնորհիւ, իու-  
րայէլ պիտի հասնի իր երջանկութեան լրու-  
մին, որտարուխ երանիներ պիտի լսուին  
ամէն կողմէ, որովհետև պարտաճանաչ է  
ան, իր կոչումին զիտակութեամբը խան-  
դավառ: **ՃԱ** երկիր, հող, նոյնպէս Ասոր.  
Խաչ, Աւկար. **ՃԱ**, Աքքտ. irsitem, որուն  
Սումեր. գաղափարանիչն է կի, Արար. **ՃԱ**,  
նոյն նշանականութեամբ նաև, Գերմ. erde,  
Անգ. earth, Կոթ. airtha, գաղափարական  
լուգորդութիւն մը, նշմարուելով հողի և  
մշակելու գաղափարներու միջն, լեզուա-  
բանական խնամութեան մը վարկածին հա-  
ւանականութիւնը, պիտի ապացուցուէր  
թերես, բաղդատութեամբը հնդերոպական  
առ «հերկել» արմատին, Յուն. αρώ, հերկել  
որմէ առարօն, արօր, Լատ. ago, հերկել,  
aratum, արօր, և նոյնպէս Հայ. արօրը:

13) Զեր խօսքերը կոչտ եղան իմ հաս-  
ցէին, կ'ըսէ Ենովան. և կ'ըսէք, ի՞նչ խօ-  
սեցանք քու գէմ:

Մրտաբաց և ընկալուչ ընդունելութեան  
չէ արժանացած, արգարե, մարգարէին  
ողեորիչ պատգամմաները, ամենուրեքք: Մրտիր  
որոնք չեն թափած տակաւին իրենց սրտին  
մաղձը, ժանգոտած և փատած իրենց մէ-  
քենայութիւններուն մէջ, **ՅՈՅՈ** LXX չնարնաւու-  
այսինքն երկրորդ զէմք յոզնակի Կիրիլլ  
իրեւ խնդիր ունենալով, նոյնպէս Զօհ. Դպ.  
Եթովպ. Արար. **ՅՈՅԻԿՆ** վերջ, յաւնական  
Taurinien Codexը կ'աւելցնէ ուսուորածարա-  
քիզ կը նշանակէ նաև հաստատ մար, զօ-  
րաւոր, Արար. ՃՃ, ամուր կապել, զանե-  
ւորել:

14) կ'ըսէք ունայն է ծառայել Աստու-  
ծոյ, ի՞նչ չահ թէ պահեցինք իր պատու-  
րանը և թէ տրտօրէն քալեցինք բանակ-  
ներու Ենովային առջն:

Ժամանակի նիւթապաշտ աշխարահայ-  
եացքը ուշագրաւէ, հոգեկանութենէ պար-  
պըւած, որէ կրօնական պարտականութիւն,  
շահախնդիրն նկատումներով կը պայմանա-  
ւորուի. այս սին ըմբանումը, մղձաւանջա-  
յին տրամադրութիւններ կը ստեղծէ: **ՃԵ**  
LXX օ ծօնւեան նոյնպէս Զօհ. որ ծառայէ,  
այսինքն Երը. **ՃԵ** օվէտ կը թարգմանուի.  
Ասոր. ունի առանձ, որ կը նշանակէ,  
վախցած ենք անկէ: **ՃԵԴՈՐՆԱԿԻ** բայարմատն  
է **ՃԵԴ** աղքատ ըլլալ, մասթ գոյն առնել,  
մինալ, իմաստով, Միք. III, 6, Երեմ.  
IV, 28, Յովել II, 10, IV, 15: Արար. **ՃԵ**  
բայը կը նշանակէ աղտոտիլ: **ՃԵ** առաջ,  
Զօհ. ունի, ամենայն: Հատուածին սկիզբը  
Եթովպ. և Զօհ. ունին, զի, իսկ Դպ. Եւ:  
**ՅԱՅՑ** կը նշանակէ նաև աւար, կողոպուտ,  
անարգար շահ:

15) Եւ կիմս, կ'երանենք ամբարիշտ-  
ները, կը յաջողին չարագործները. կը փոր-  
ձին Աստուած, և կը պրծին:

Յաւիտենական պայքարը չարին և բա-  
րիին, նուիրումին և շահին: Յատկանշական  
է սուր հակապատկերը իսրայէլի մէջ, ա-  
նորէնին, զեղլս տիպարին, բարգաւաճ և  
բարեկեցիկ զերքին, մակերեսային հասկա-  
ցողութեամբ, իսկ աստուածավախին, ըն-  
կըճուած, շահագործուող ստրկութեան:  
**ՃԵԴԻՄ** Զօհ ՄԱՌԱՎԱՆ և Հայ. Յիւեւ բակարիչուն  
ձևակարգութիւն Զօհ. մէք երանենք այլոց, վեր-

ջին երկուքը ձլլօտրίօս և այլոց թարգմանութիւններով, շփոթած են ԴԱԾ ՂՅԻ հետ, նոյնպէս ՂԱ. Եթովպ. Արար. : ԵՇԱ LXX ունեցած ուսունեցած նոյնպէս Զօհ. ամենեքին որ զորդեն: Եթովպ. առօրան թարգմանած է նոյն Եթովպ. սեմե, անուն: ԵՇԱ LXX անտեսուած նոյնպէս Զօհ. ընդդէմ դարձան:

16) Այն ատեն, խօսակցեցան անոնք որոնք կը վախոնային ԵԿՈՎԱՅԷՆ, իրարու հետ: Եւ ԵԿՈՎԱ ուշաղիր էր, և լսեց, և յիշատակութեան զիրք մը գրուեցաւ իր առջե, անոնց համար որոնք կը վախոնան ԵԿՈՎԱՅԷՆ, և կը յարգեն իր անունը:

Ժամանակի փոշին պիտի չէ կրնայ աշարտել բարեկապաշտներու խնկելի յիշատակը. արձանազրուած են անոնք Տիրոջ յիշատակարանին մէջ: Ինչ որ երեսոյթներու, զէպքերու, և զիպուածներու, խարկանքը կը մղէ ոմանց միակողմանի տեսակէտներու, խորքին մէջ, համապատասխան չէ իրականութեան: Ա LXX ռանրա, Զօհ. զայ Ասոր. ՀԱՅ, նաև նոյնպէս Թարկումը: ԵԿՈՎԱ տեղ, Եթովպ. ունի, տեսան: ԵԿՈՎԱ տեղ, Եթովպ. այսինքն և ԻԿԻԵ վահգթով, նոյնպէս Զօհ. զրեաց, Ասոր. ԱՅ ԻՐԱ լ Ասոր. ունի աօձու: այսինքն, անոնք որոնք կը վախոնան իրմէ: ԵՇԱ բային զիտաւոր իմաստն է, հաշուել, համրել, մտածել, նկատի առնել այսպէս կամ այնպէս, Արար. ԵՇԱ, Ասոր. ՀԱՅ, Եթովպ. հասանական է, այն իմաստը որ կուտանք այս հատուածին մէջ, իրբե, համարում ունենալ, յարգել, Աղդմ. CXLIV, 3: ԵՇԱ ԶՈՐՈ ՊՐ այս առացուածքը, կը հանդիպինք նաև այլուր Հին Կոտակարանի մէջ, Դան. VII, 10, Աղդ. LVI, 8, LXIX, 28, CXXXIX, 16, նաև Բիրգէ Ազօթի մէջ, II, 1: Էնօխ LXXXI, 4, LXXXIX, 62:

Մեկնիչներէն ոմանք, ԶՈՐՈ ՊՐ «ԵՇԱ տակութեան զիրք» արտայայտութիւնը, կը բաղդատեն, ասուրա-բարելական պանթէոնին մէջ, զրի և գրականութեան առտուած, նապուին, վերագրուած մէկ տիտղոսին, իրբե ուսի դպ սիմի «կրողը ճակատագրի աղիւսին». Արդարեւ, բառական, Եկուական, Ճեական է այդ արտաքին հանդիտութիւնը և ոչ թէ խորքի, մտածումի, սկզբունքային տեսակետէ:

17) Եւ ինծի պիտի ըլլան, կ'ըսէ Յանակներու ԵԿՈՎԱՆ, այն օրը, որ ես կը պատրաստեմ մասնաւոր հարստութիւն մը, և պիտի խնայեմ ձեզի, ինչպէս կը խնայէ մարդ մը իր զաւկին, որ իրեն կը ծառայէ:

Գորագաղեղ իր գուրգուրանքը, Խորայէլի աստուած ավախ լնիթացքին նկատմամբ, անմիջական արգիւնքն է իր անսահման ներողամտութեան. սերտ հանգիտութիւնը անձնուելու, զոհաբերուող հօր մը կեցուածքը, իր սիրելի զաւկին հանգէպ: ՈԼԳԱ LXX էլ քըրութիւն, Զօհ. փրկութիւն, Ակ. պըրօնուու Վուլ. in peculium, Ասոր. Խաճճ: ՈԼԳԱ կը նշանակէ մասնաւոր գանձ մը, հարստութիւն, ստացուածք, նախասիրութեան առարկայ, զոհար, առաքինութիւն. Խոկ ՀՈՒ ՌԵՐԱԲԱՐ Խարայէլի ժողովուրզը Ելից XIX, 5, Երկը. Օրի. VII, 6, XIV, 2, XXVI, 18: Ա.Ք.Ք. սուցն հօտ կը նշանակէ: ՇԵ ծառայել, Ասոր. ՀԱՅ, Արար. Ա.Ք., Աւկաբերէն ՚bd: ՀՈՄԼԻ ԼXX օքտա, Զօհ. փայֆայիցից, իսկ Ակ. զէտօնա կը վերաբարդրէ Երբայական բնազիրը. ՇԵ վերջ, Զօհ. ունի, բարուոք:

18) Եւ անգամ մըն ալ պիտի տեսնէք տարբերութիւնը արդարին և մեղաւորին, տարբերութիւնը Ասունծոյ ծառայողին, և անոր չի ծառայողին:

ԵԿՈՎԱՅԻ անաշար գատաստանը, պիտի վերահաստատէ խաթարուած բարոյական իրաւակարգը: Արժէ քններու և երեսոյթներու առողջ վերլուծումը, պիտի փարատէ ամէն տեսակի ենթակայական կասկածամութիւն: ՀԻ միջեւ, LXX անպէսօն. Զօհ. ի մէջ. Վուլ. quid sit inter, Ասոր. Ա.Ք., նոյնպէս Աւկաբերէն եցն, հարաւ-արաբական (south-arabic)-ՀԻ, Արար. ՇԱ, Եթովպ. ՅԱՅԵՆԱ, Ա.Ք.Ք. բերի, ina beri, զոյականարար, իրբե «տարբերութիւն» թարգմանած ենք այս հատուածին մէջ, վերև ստուգաբանուած պէյն «միջեւ» նախագրութիւնը: Այս պարբերութեան վերջաւորութեան, LXXXԸ, Վուլ. Զօհ. ՂԱ. Եթովպ. Արար. և շատ մը երրայական ձեռագիրներ, նոր զլուխ մը կը սկսին: Կը պահենք, մասուրական բնազրի գտաւորումը:

19) Որովհետեւ, ահա, օրը որ կուզայ, Հրավառ հնոցի մը պէս. և բոլոր ամբա-

բիշտները և բոլոր անիրաւութիւն ընողները  
յարդ պիտի ըլլան. և օրը օր կուգայ պիտի  
զանոնք հրկիզէ, կ'ըսէ Բանակներու ենու-  
վան, այնպէս որ, պիտի չի ձգէ անոնց ոչ  
արմատ և ոչ ճիշդ:

Ազգականերու թուռւմը, փճացնելու  
ձգտող կործանարար տռաքելութիւններու  
սերմերը, ինքնին զօրաւոր փաստ մըն են  
Եհովայի բոցավառ զայրոյթին, և արդա-  
րութեան վերջնական յաղթանակին: **יְהוָה**  
վերջ, Զօհ. Կ'աւելցնէ «տեառն», նոյնպէս  
Դոյ, Եթովպ. և Երար. **כַּתְנָרָה** վերջ, LXX,  
Զօհ. Դոյ. Եխովպ. Կը շարունակեն սապէս,  
չու գլւչէն ամոնց. **תְּנָרָה** Ասոր. Լալ, Արար.  
Շա, Աքքտ. մարտ, Կը նշանակեն փուռ,  
ակութ, օձախ, հնոց, բազզամել Հայերէն  
թոնիրը. Զենտերէն թանուրան ևալլն, **שְׁקִיעָրָת**, Արար. **שְׁזֶרֶת** : Թիւ, Արար. առիւ-

**עַנְפָה** שְׁרֵשׁ *sursu*, **אַלְקָוּרְבֶּקְסָן** *srs*

20) Բայց ձեզի, որ կը սարսափիք իմ  
անունէս, արդարութեան արև պիտի ծագի,  
և բայցը իր թեհերուն մէջ, և պիտի հլէք,  
և պիտի ոստուք նման պարաբռացած հոր-  
թերու:

Բանաստեղծական պատկերաւորութերը  
կ'աւետեն լուսասփիւռ արահետները դա-  
րաշրջանի մը, ուր պիտի յատկանչուին,  
ցայտուն կերպով, արդարութիւն, բարե-  
պաշտութիւն, և կենսուրախութիւն: և իր  
թեսքուն փոխառութիւն մընէ, հնագոյն  
արևելքէն, որովհետեւ Ասորեստանի և Ե-  
ղիպտոսի մէջ, արեւաստուածը, իր ճառա-  
գայթներով կը պատկերացուէր յաճախ.  
Սումերա-աքբարական պանթէսինին մէջ,  
գերազանցապէս արդարութեան, իրաւունքի  
աստուածն էր արեւ, այսինքն Շամաշը,  
Սումերերէն Ութուն կամ Պապարը, be-  
dini «գատաստանի իշխանին» էր ան: **רָפָא**  
բժշկել, բուժել, կը նշանակէ նաև նորո-  
գել. Արար. ְּ, եթովպ. *rāfea* בְּנִנְפִּיהּ  
Ասոր. ունի *առած* ְּ, իր լեզուին վրայ.   
Վուլ. in pennis eius: **מֶרְבֵּק** LXX ἐν δεσμῷ  
չնειψένα նոյնպէս **Զօհ**. արձակեալք ի կա-  
պոյ, Վուլ. de armento, Ասոր. **מֶרְבֵּק**: *חַדְתָּא*  
լְנַדְנָאַרְבָּאַפְּסִיְלְגַּעַיְהָ հֲבָאַתְּ կְלַדְעַדְוָעַרְבָּהְ և կְלַ  
նְצָוָנָאַקְּ պְּאַרְבָּאַתְּ հֲוָרְבָּ, Ա.մ. VI, 4: Ո.  
Ա.մ. XXVIII, 24: *երեմ.* 46. կը նշանակէ  
նաև ախոր, ուր արջառները կը կապուին:

21) Եւ պիտի ճգմէք անօրէնները, ու  
բովհետեւ անոնք մոխիր պիտի ըլլան ձեր  
ներբաններուն տակ, այն օրը որ ես պիտի  
գործեմ, կ'ըսէ Բանակներու Ենոյան:

Բարիին յաղթանակը չարին վրայ : Ա-  
հաւասիկ այս պարբերութեան գլխաւոր զա-  
դափառը, մտածում մը, հարազատօքէն  
մարդկային : Եբրայական բարոյականի զա-  
մագոյն և էական սկզբունքներէն մին, Աաղ :  
CXLIX, 7, 8: Միք . IV, 13: **אפר** մախիր,  
Արար . غفران , Ասոր . حضرت , Աքքառ . seperu,  
Աւեկար . برگ , Արգ . رجل , Ասոր .  
Ա . Աքքառ . ragalu :

22) Յիշեցէք Մովսէսի Օրէնքը, ծառաւ,  
որուն պատռիրեցի Քորէբի զրայ, բոլոր  
իսրայէլի համար, հրամաններ և պատռի-  
րաններ։

23) Ահաւասիկ, պիտի դրկեմ ձեզի  
Եղիսա մարգարէն, նախ քան որ զայ Եհա-  
վայի օրը, մեծ և ահաւառ:

Ակնարկուած եղաշըջման նախակարա-  
պետը պիտի հանդիսանայ Եղիա մարգարէն,  
Ծնկերային, բարոյական տազնապալի ան-  
կումին, պիտի բերէ նոր իրաւակարգ, պատ-  
կառանք և ակնածանք կրօնական երեսոյթ-  
ներու նկատմամբ, անկեղծ և բալորանուեր  
ողուովք: **ԱՆ ՆԵՐԻ** LXX ԽԵՏԻԵԴՈՒ, նոյնպէս Զօհ.  
Ղպ. Եթովպ. և Սրար. : **ՆՈՐԱ** LXX ἐπιφανής,  
այսինքն **ՆՈՐԱ**, **ՆՈՐ** «Ի՞ թէ ԻՐ «Գախնալ» բա-  
էն հետեւոցած է, այլ **ՌԱՀ** «տեսնել»  
այէն: **ԱՆ ՆԵՐԻ** մարգարէ, նոյնպէս Սրար.  
Տ, Ասոր. Խաչ, իսկ Աքքու. ուսն կը նշա-  
ակէ կանչել, կոչել, աւետել:

24) Եւ պիտի գարձնէ հայրերուն սիրութ դէպի իրենց զաւակները, և զաւակներուն սիրած դէպի իրենց հայրերը, մի զուէ չի զամ զարնելու իրկիրը անէծքով:

Բնատանեկան օճախը նույնացած է, քի-  
ախնդրական տրամադրութիւններ, վէճեր  
մինուրեք, ցայտուն համեմատութեամբ:  
Ղիա, Հին Ռւստի, և յետ-քրիստոնեայ  
արերու երկայնքին ուրուազ ուռող, կար-

## ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

ՆՈՒԷՐ՝ Տ. ԵՂԻՉԵ Ս. ԱՐՔ. ՏԷՐՏՏԵՐԵԱՆԻ (ԵՂԻՎԱՐԴ)

(ՓՈԽԱՆ ՇՆՈՐՀԱԿՈՐԱՆՔԻ)

Ա.

Առիքը .—

Ո. Դրիգոր Նարեկացիին ծննդեան հա-  
զարամեակը առիթը հանդիսացաւ որ ար-  
թինամ բռնատար աքսորի յուսահատ այս  
թմբիրէն, ճմահմ, օտարութեան ցաւէն  
կոտացող աչքերս, մաքրեմ ճպեռը, մտքի  
մոռացութիւնը . ու, ցիշողութեան ամպա-  
մած երկինքին տակ՝ քալեմ հաւատքի  
գաւազանին յենած, ելլեմ, բարձրանամ,  
կսիսեմ գետին, զարձ-զարձ լեռներու մա-  
զլցիմ, համբուրեմ հողն ու քարը այն  
երկին որ ծնունդ տուած է մեր սուրբե-  
րուն և հեղինակներուն:

Կ'ուզեմ մեծ սուրբին հետ նստիլ ժայ-  
սերու ծերպերու ստուերներուն տակ ա-  
նուշ քունն ու հանգիստը առնել, կամ  
այցելել սառնակաթ աղբիւրներուն՝ որոնց  
հայելին մէջ սուրբին պատկերն է ցոլա-  
ցեր, պապակը լոււացեր, ճգնութենէն այ-  
րած ճակատը զովացուցեր: Մանեմ քա-  
րայրը, որուն խոր ստուերներուն մէջ սուրբը  
ճգներ և ազօթեր է, զեերը հալածեր՝ ու  
տառապեր «Հրակայծ մժեղներէն, անձն  
անիծներէն և ուրիշ քրտնածին, զգուելի,  
կահծեցնող ու կեռացնող խումբերէն, ու-

րոնք գիշերամարդ թեերուն պէս, խաւա-  
րասէր մեկնակաղէն բարբարոս գունդերուն,  
արարական գանասար գայլերուն պէս, ի-  
րենց գաղանութեամբը, կորակոր զնացքո-  
վը, արջնաթոյը գոյնովը, կրկնապարոյը,  
կոածագ, կառցովը, նման կարիճի խայ-  
թոցներուն կամ գժնիկ փուշերուն՝ խոցու-  
տելով կը ծծեն, կը քաշեն արեան խոնա-  
ւութիւնը . . . որոնց դիմաց մարդերը, որոնք  
ամբոխներու իշխեցին, ժողովուրդներու  
տիրեցին, ազգերու քաղաքները առին,  
գիւրաւ յաղթեցին, իրենց հզօր ձեռքերուն  
պարտութիւնը խոստովանելով՝ լսին, որով-  
հետեւ չկրցանք դիմազրել հզօրագոյններուն  
ուժին, խոյս տուինք, այսաեղ եկանք;  
Վերնայարկ Դստեկան քարայրը, ուր Եղե-  
րավի քամին ու լիճին զեփիւը հրեշտակ-  
ներու բնակավայրը ըրած ա են:

Սուրբին ներչնումի քարայրը, լերան  
գեղեցիկ մէկ կէտին վրայ, հեռու մարդու  
ճամբաներէն ու տեսողութենէն, հոս է,  
անդունդներու վրայ կախուած քարաժայ-  
սերու բնակարանը, անդնդախոր հայոց մեծ  
Դանդէի ճգնարանը, ուր «Հայոց մեծազոյն  
բանաստեղծը» արձակած է հառաչանքնե-  
րու իր ողբի աղաղակները, ի խորոց սրտի  
խօսքի իր աղապատանքները:

Ահա զամբարանը մեծ Սուրբին, որուն  
մարդիկ կը մօտենան ծնկաչոք, ու ծնրա-  
գրութիւնով իրենց իւղը կը կաթեցնեն ա-  
նոր մշտավառ ջահին մէջ, աշտանակներուն  
մէջ վառուած մոմեր կը պլալան, և ատ-  
րուշանի կրակներուն վրայ իրենց խունկը  
կը ծիսն: Ու, ինչպէս այսօր, կը տեսնեմ  
թէ ինչպէս մայրս, մեծ Սուրբի սրբատաշ  
մարմար գերեզմանին շուրջը կը գարնէր  
ինձ, վրան կը պառկեցնէր, որ չնորհքն ու  
իմաստութիւնը գար իր փոքրիկին վրան:

Մեծ Սուրբին մէկէ աւելի գերեզման-  
ները չեն կրցած զայն իրենց մէջ պարփա-  
կել՝ ան կը մնայ միշտ անպարազրելի ու

կառուն և փառաւոր դէմք մը, Էնօխ LXXXIX,  
52, XC, 31. Մատթ. XI, 14, XVI, 14,  
XVII, 10. Մարկ. VI, 15, VIII, 28, IX, 21.  
Ղուկ. I, 17, IX, 18. Յովհ. I, 21. Թօբա  
LXX ԵԱ, եղակի. նոյնպէս Զօհ. Կօր: Պոթօբա  
ԵԱ մը մը ԼXX անթրակուն ործէ Եօն պլոտոն անտօն  
նոյնպէս Զօհ. առն առ ընկերի իւր: ԵԱ  
սիրտ, Արար. Վ, Ասոր. ԽՃ: Արամ. ԵԱ,  
Եթովպ. լեե, Աքքամ. libbu, որուն Սու-  
րբերէն նախատիպն է sag, Եղիպտ ՚Ե.  
Աւկարերէն լե:

ԱՆՌԻՇԱԽԱՆ ԱԲՂ. ԶՂՋԱՆԵԱՆ

հրաշագործ, Եղերովի փոթորիկներուն պէս աշխարհասասա, ծովուն ջուրերուն պէս խորանդունդ ու մըրկածին, և կամ, այնքան քաղցր և անուշ՝ ինչպէս ծովուն կապայաներուն մէջ ննջող հուր աչքերով, բոց մօրուքով մանկիկը, որ զեփիւռը կը չնչէ ու ծաղիկներուն՝ իր բոյը կուտայ:

Հայկական Տաւրոսը՝ իր ամբողջ երկարութեան վրայ՝ ոչ մէկ կէտին վրայ այնքան բարձր էր ու կամարածե, որքան Վանայ Լճի հարաւակողմը իր մահիկածե պարիսպով, նոյնքան մահիկածե ծովուն չուրջ:

Մշտունեաց աշխարհն է սա:  
Գաւաշի փոսը,

Մշտունեաց աշխարհի ամենամեծ և խորունկ փոսն է, Գաւաշի փոսը, ինչպէս Փեսանդաշտը (փոս-դաշտ) ամենաբարձրաշղիր գաշտն է, 2200 մետր բարձրութեամբ:

Կայ ուրիշ աշխարհ մը որ այնքան փոքր տարածութեան վրայ, որպիսին է Մշտունիք, իր վրայ կը այնքան կաթողիկէները:

Կ'ուզէ՞ք ինձ հետ անոնց համբանքը ընել: Նստինք Ախթամարի քարաժայուին վրայ ու համբենք. արեելքէն արևմունք: Նախ, ծովահայեացները.

Սիստակ Վանք, Զարահան Ա. Նշան (Եղիշէի գերեզման), Հելի Վանք, Հերիծ Վանք, Ախավանք, Ախթամարի Ա. Խաչը, Ա. Վարդան, Եօթ անուան տէր Ա. Յովհաննէս (հարբերդի), Եարեկի Վանք, Եորդիւղի Ա. Գէորգ, Կարմրակի, Էռւսապուղ Ա. Սահակի, Ա. Թովմաս առաքելոյն, Բնձակի Ա. Յակոբի վանքերը:

Չորամէջինները, Լեռնապարի հարաւ.

Մըրաքբոջ Ա. Նշանի, Կարող Տէրի, (Կարատէր) Փութիկի Ա. Գէորգի, Մոկաց, Ա. Զօրավար, Ամենափրկիչ, Ա. Մինաս, Ա. Կարապետ, Ազարանից Ա. Խաչ, Վորդա, Ա. Աստուածածին ու Խիզանի Ա. Խաչ:

Մշտունիքին ծոծրակը՝ Փեսան գաշտն է. սուրբերու ու մեծ մատենազիրներու ծննդավայրն ու միանդամայն հանգստարանը:

Անանիա վարդապետ Եառեցի, Խորով Եպիսկոպ. Անձեացի (Եառեցի), Գրիգոր Եառբեցի (Եառեցի), և . . . Եղիշէ Արք. (Եղիշարդ) Կայնիմիրանցի: Նոյնպէս. Եթէ ոչ ծննդավայր՝ գոնէ հանգստարանը, Աւարայրի պլառու՝ Եղիշեայ քաղցրազրուցեկի

և տանչարանն՝ աստուածախօս Մովսէս Խորենացիի:

Արտօս, գլուխօք՝ Մշտունեաց զեղեցիկ ու բարձրագագաթ լեռներու, անմահական ջրերու, պէս պէս ծաղիկներու ու փարթամ արօտներու: Ծաղիկներ կան, որոնք միայն այս լեռներուն վրայ կը ծաղկին, թփուտները՝ որոնք այս լեռներուն վրայ կը կանանչին: Մշտունիքին զուրս ո՞ք լեռները ունին Սուսուն ծաղիկ: Սուսուն ծաղիկը, որ իր մէջ կը խտացնէ: Հայաստան աշխարհի բոլոր ծաղիկներուն բոյըն ու հոտը, անուշութիւնն և զգլիսանքը: Ան՝ ծաղիկներու նարեկացին է:

Նարեկացին հայ մտքի Սուսուն ծաղիկն է, հայ մտքի, հայ սրտի, հայ խելքի, հայ զգացմունքի, հայի ուրախութիւն, հայի տրտութիւն, անոր նախապաշտումը, անոր թերահաւատութիւնը, սիրոյ, հաւատքի, յոյսի, համբերութեանը, Ընդզումի, բանութեան և Աստուծոյ զէմ պայքարողի կերպարն է:

Ո՞վ կրցած է անոր չափ սէրը ապրի՛ կրօնքին անուան տակ, կամ իր ամենի կատաղութեան մէջ թոխքներ գործել, այսերուն հետ կոռու բռնուիլ, և կամայ սահարի մը մոլեգնութեամբ կիրքերու վրայ յարձակիլ, ինչպէս Եղիշեովի բռնաշունչ փօթորիկը լեռներուն՝ որ ծովին վրայ կը յարձակի ու բռնաշունչ կ'ընէ բոլորը: Տեսամէծ էք Եղիշեովի փօթորիկը որ կը յարձակի ծովուն վրայ, կ'արշաւէ, կը մրրիւի, անգունդը կը բանայ ջուրերուն մէջ, ջուրերը երկինք կը բարձրացնէ, վիշտապները շդմաներու կը զարնէ, երկինքի աստղերէն կը կախէ, ամպիրը կը փէտ, փայլակներ կը ցանէ, շանթահար կ'ընէ զոսոզ լեռները, փոսեր կը բանայ, անգունդներ կը շինէ, Սանդարամետ կը շինէ, մարդն և Աստուածը սարսափի կը մատնէ, չարքերը կը հալածէ մինչեւ տիեզերքի ծայրերը, մթութեան խաւարներուն մէջ՝ խաւարը կը թանձրացնէ, Աստուածը կը վանէ տիեզերքէն, մինչեւ որ իր հոգին անդունդներուն վրայ շարժելով ըլլայ նոր սեղիցի լոյս» մը, Լոյսին մէջ՝ լոյս կ'ըլլայ, կը խաղաղի, կը բացուի, կը փթթայ, կ'անուշնայ, կ'ըլլայ զարուն, ծաղկի գաշտ, կ'ըլլայ մանուկ, կամ աշունը գեղին՝ որ կ'իշնայ անզօր ու զալկահար, կը պառկի ծովակին օրօրոցին մէջ, ծառե-

ըու և պուրակներու զով ստուերներուն  
տակ մանկան լացը կուլայ: Կամ թէ անու-  
շահամ մրգերու պէս օդը կը բուրումնաւե-  
տէ, կամ, ձմբան սարսուռը կ'ապրի ու  
կ'արձակէ ձիւնին տակ թրջած խոտին բուր-  
մանը:

Ահա Նարեկացին իր աշխարհագրական  
միջավայրին մէջ, հարազատ ծնունդը իր  
Հայութնիքին:

*Борисовъ вѣрбъ шансъ душевъ: 0.95'4 вѣрбъ.*

Երբ, ժամանակին, եղիվարդը կարդացի, զգացի որ ձայնն իր ծանօթ է ինձի: Զգացմունքները՝ հարազատ, թռիչքը՝ թեթև, շունչը՝ քաղցր, հառաջանքը՝ խոր, մեր լեռներուն չափ խոր: Աւ, երբ գտայ տեղը իր ծննդավայրին, այդ լեռներուն բուրմունքը հասաւ ինձի: Աւ, իմ հայրենարազ հոգին, ի խորոց որտե՛ խօսք բարձրացուց և ուրախութեան աղաղակներով, կրկնակի խօսքերով: Վառք տուաւ Աստուծոյ, ըսելով, — Փառք քեզ, Աստուած, վառք քեզ, և յաղազս ամենայնի, վառք քեզ, որ յոյսին թելը չես կտրած, հաւատքին վէմը չես խախտած, սէրը չես պակասեցած, քանզի խոնարհ այս երկիրը կրկին եղաւ տէրակիր, գտաւ լծակից, լծակից մի փոքր ընդ աստուածատուր վարդապետին մերոյ, Սրբազն հայր Եղիշէի, որ եղաւ յաջորդ ու տէրակիր Գրիգորիատիպ դպրութեան մերոյ, եղաւ երկիր բանական բուսոյն, զգայական անդաստանինացն հացի, վառարան՝ բորբոքման անշէջ կայծական, վայր գալարաբեր հայրենական ծոցածին ծաղկին և ծառ երկնուղէջ անթարչամ խնձորին և գործարան գոյութեան մեր լուսատու հոգեկոր դպրութեան:

Դուն միայն կրնաս ներել, Սբբազան,  
գիշերախաւարին մէջ զբուած այս տողե-  
րուն սայթագումաները, երկբայութիւններն  
ու շաղփազփութիւնները:

P.

### Հայրենի լեռ . —

Հայրենի երկլէն երկու սուրբ ու նուրբական նշխարհներ ունիմ որպէս սեփականութիւն, որոնք իմ թափառական կեանքի լոյս աղօտ յիշողութիւնը կը կազմեն. Նարեկ մը ու պատկեր մը, իւղաներկ պատկեր մը, Արտօս:

Պատկերը՝ գործն է Մասիսներու ան-  
դուգական նկարիչ Օհան Բաղդասարեանի,  
հոչչակաւոր ու վեհ որքան Մասիսներն են:  
Դնահատուած երրորդացի և Ամերիկացի  
Աշանաւոր գիտնականներու և գեղարուես-  
տասէրներու կողմէ:

Վանեցի Օհան Բաղդասարեան հասակակից Փանոս Թերլէմէզեանի՝ սորված նոյնպէս Փեթրսպուրկի Արուեստից վարժարանը, սրուն պատկերները, 1927-ին Միլանի միջազգային արուեստահանդէսին մէջ՝ առաջին կարգի մրցանակի կ'արժանանան: Սակայն նախանձը և ատելութիւնը կ'այլին իրենց բոցերուն մէջ Օհանը: Եյտ մասին օր մը առանձին:

Պատկերին բոլոր գոյները նուրբ են ու  
բնական։ Գարնանային արշալոյսը որ Ալշ-  
տունեաց լեռներուն տօւած է ուրախ գոյն  
մը, նման նոր արթնցող մանկան ժպիտին,  
ձիւնածածկ գագաթները Արտօսին՝ արևա-  
ծագին կալմիր գոյնն են առեր, մինչդեռ  
անոր հիւսիսային լանջերը մոալ ստուեր-  
ներու խաւարին մէջ դեռ չեն արթնցած։  
Բազդասարեանը ստուերներու անմրցելի  
վարպետն է։ Կապոյտ ու խոր ստուերները  
կը տարածուին հեռու Գաւաշին վրայ, պա-  
հելով հայածորը լեռներու պահարանին մէջ  
անտեսանելի։ Արտամետին բարձրագիրը՝  
պատկերին երկայնքով, ցածնալով, երկըն-  
նալով, նեղնալով, վայրէջք մը գուրս կու-  
տայ որ, Արտօսին զուգահեռ, նուրբ բաց  
մաս ունով մը կը գերջանաւ ծովին մէջ։

Արտամետին՝ բարձրագերին երկայնքն  
ի վար ստուերային կանաչութեան մը մէջ՝  
կ'երեին Արտամետի մրգաստանները՝ կէս  
ընկղմած ծովին մէջ։ Ապա ծովը՝ որ տա-  
կաւին չարթնցած իր խաղաղ կապոյտին  
մէջ կուգայ զիղուելու Շամիրամի պար-  
տէզներու գոգին մէջ։ պարտէզներուն ճոխ  
կանաչութիւն մը, ուր ծառն ու թուփը,  
խոտն ու ծաղիկը իրենց գոյները ունին.  
ու, վրձինը կրցած է իւրաքանչիւրին տալ  
իրենց գոյնը, այսինքն, Վանի վարդաստան  
այգիներուն գոյնը։ Քիչ մը հեռու ջուրերու  
ծոցին մէջ առագաստանաւ մը կը ծփծփա-  
ջուրերուն վրայ։

Սա է նկարին արտաքինը, ուր երկինքը  
կամարացած է լեռներուն վրայ, լեռները  
բարձրահայեաց կը նային ցած ինկած բը-  
լուրներուն ու խոր ինկած ծովերուն վրայ,

ուր պարտէզներուն կանաչութիւնը գլուխ կը բռնեն լեռներուն դիմաց՝ ու բարտիները տեղ տեղ կը հասնին լեռներու կէս բարձրութեանը։ Կ'ուզէք տեսարան մը, ուր պարտէզներն ու ըլուըները, ծովուն կապսյուն ու գաշտերուն ստուերային կապոյտը միացած ըլլան լեռներու խոր ստուեր կապոյտին հետ, որոնց վերև, արշալոյսը կը ծաղկի կարմրաբօսոր այս պատկերին հայեցէք։

Ինձ համար սակայն այսքան մը չէ սա իւղաներկ պատկերը։

— Ան իմ կենդանի հայրենիքն է, ան՝ գոյներէն ու զիծերէն աւելի բան մըն է ինձ համար։ Ինձ համար՝ Շամիրամի պարտէզներուն այս զիծը՝ տարածութիւն մըն է, տարածութիւն մը՝ Վանի գրախտարայր մրգաստաններու, այդիներու, գարդաստաններու, պարտէզներու, գաշտերու և արտերու։

Ծովը այսքան փոքր չէ։ Վանի Շամիրամի թաղէն մինչև Արտամետ, Ծվըստանի և Արտամետի դաշտերը կան, որ ճքանի քալես այնքան կ'երկարինո, ինչպէս Շամիրամի առուն, որ իր երկայնքին մէջ ոչ ծայր ունի և ոչ ալ վախճան։

Պատկերէն զիծի այս տարածութիւնը ինձ համար գրախտային ընդարձակութիւնն ու զեղեցկութիւնը ունի։ Հաղիւ ազատած վանի այդեստաններու պտուղներու հստէն՝ քեզ կը զիմաւորեն Ծվըստանի, կը տեսնէք պատիկ հայր Սերովքէն, որ Ծվըստանի սա գիմացի մրգաստանի պարտէզին մէջ, փորսուզ ինկած խոտերու վրայ՝ մէկ խնձոր թուշ կ'ընէ ու կը նետէ, ու մէկալին ձեռք կ'երկարէ, ու խնձորէ խնձոր փորսուզ կը վաղէ ետևէդ կանչելով, հապա, հապա, հապա, հապա, Աստուած հապա, Աստուած ահապան, որու վրայ, ստիպուած ետ կը գանհանք ու կ'ըսնէք. — «Աստուած օդնական»։ Մրգերուն բոյրերը, տակաւին այս բոյրերը չերջացած, Արտամետի անմահական խնձորները քեզ կը զգիխեն, ու իրենց փեշերուն տակ քեզ կը քաշեն, ծովը նետել կուտան քեզ, կը լոգցնեն ու գուրս կը հանին եթէ գնացող Շամիրամը չարթընայ մեղաւոր համբոյրով մը։

Ո՞ր զեղարուեստաէրին աչքը պատկերին այս մշուշոտ կանաչին վերև կրնայ տեսնել բարձրահայեաց Արտամետը, որուն

առջև, Տոռպայ լիճը առասպելական Շամիրամի լոգարանն է շիներ, անոր հաւաքած պարսատիկին մեծամեծ քարերը՝ մեծ աղբիւրին չուրջ՝ անմահական ջուրին հսկողութիւն կ'ընեն. աղբիւրը՝ որուն մէջ Արային վերքերը լուացեր է Շամիրամ իր վաւաշոտ ցանկափրութեամբ, իր կախարդական վհուկութեամբ, իր տոփական ու լունքներու յուռութքովը, ուր ուղած է կեանք տալ Արային, ու, որու ծիծաղներու բօցին մէջ՝ կարմրեր են Արտամետին խնձորները, Եւային դրախտէն մնացած։ Ի՞նչ հէքեաթ խորհուրդ։ Արտամետ Արանի տես Շամիրամի զեղեցկութեան՝ չի կրնար յաղթել փորձութեան, համբոյր մը կը քաղէ անոր այտերէն, բայց և կը բռնօւի անոր թովչանքին թակարդէն ու նուարզին տալիք մատանին հոն, Շամիրամի սնարին մօտ կը մոռնայ ու զերին կը գառնայ Շամիրամին։ Արամ թէն, կը վերպատանայ նուարզին և կ'ունենայ Սօսանուէր Անուշաւան, բայց ալ՝ ո՛չ նուարզին սէրը և ո՛չ ալ Անուշաւանին անուշութիւնը չեն կրնար մարել Շամիրամին սիրոյ կրակները. ան բրանըւած էր անոր թովչանքին կարթէն, անոր զերին էր, ու, թէն, կը մեռնի նուարզի հետ կապած ամուսնութեան հաւատարմութեան կապովը, բայց և յարութիւն կ'առնէ Շամիրամի զիրկին մէջ, ուր կ'ապսի ան հիմա Շամիրամի դրախտին մէջ, որպէս յաւիտենական գժբախտ, անդունզով մը զատուած նուարզէն և Անուշաւանի Դրախտէն։

Վայ անոր որ Շամիրամ մը կը համբուրէ ու կը փախչի, ան՝ իր ծամերու երկար խուրձերով մեծամեծ քարերը անոր ետևէն կ'արձակէ, բանակները կը փշրէ, ծովին մէջ մրրիկ կը շինէ, մինչև որ զայն խեղդէ իր տոփանքներու անդունզներուն մէջ։

Փառք Խորենացիին, որ Արան կը քնացնէ հաւատարմութեան յաւիտենական քունով, պանծացնելով ամուսնական սիրոյ յաւիտենական հաւատարմութեան գերազանցութիւնը։

Կ'ուզես Արտամետի անհրապօյր տափակ լերան կարճ ճանապարհով ձեռք առնել, անվերջանալի ոստին արտերու տարածութեանը մէջ՝ թէ Արտամետի մրգաստաններու եղերքով Շամիրամի ջրանցքին

հետ օձապտոյտ՝ քաղել, դարձդարձիկ փուսեր կարել, Շամիրամը երազել, ծովը դիտել, լեռներու կտրաւանը համբել, որոնք իրենց գունչերը ծովին մէջ մխրճեր են, որոնք քեզ հետ միշտ կը քաղեն բայց չեն յառաջանար կամ Աղթամարը՝ որ միշտ ջուրերուն մէջ լոզ կուտայ ու ափը չի գուրս զար: Սուրբ Վարդա՞նը կ'ուզես մանել, որ կը նատի Արտամետի տափակ լերան քթին վրայ՝ ոտքերը կախած ծովին ջուրերուն մէջ ու չուզեր լսել, իրմէ քիչ հեռու ետշապայ գետին գորաերուն կրկոսց՝ ուր ծովին ու խարականից շամբիւտը իրաբ կուլ կուտան, ու կուլ կուտան նաև Խարականից Բուղանը . . . :

Դիւրին չէ հայկաձորը կտրել Արտօսին համար, ետշապայ Գետը կայ դիմացդ, իր առատաջուր գետով, զիւղեր կան հիւրասէր ու խոռվկան: Կրնա՞ս չի ջնալ խորդումը, Վահանը կը խոռվի, վարդպատրի՞լը հապա: Խշանի քոմէն անցնիս ու տէրհա՞յրը չի տեսնես, Մուտօնեանի հետ միացած ինչե՞ր կը լարեն գէմդ:

Կրնա՞ս ուշանալ ու չանցնիլ Մշտակը, ահա լէգէն մը ամէն կարգի Մուրօնեաններու որ օծիկէդ կը բոնեն ու քեզ կը բանատարկեն մինչեւ որ տանձն ու խնձորը վերջանայ: Հապա ալ, քեզ կ'ըսեն. «Ինչո՞ւ ջուրը մտնելով անցնիս որ քու սեւն ու սպիտակը երեւի, քալէ Անգղէն երթանք, կամուրջէն, անոր ջրաղացներէն՝ եթէ չարթընայ Ռէս Մըլիօն: Եւ ապա քալէ կը ունեւուտի անկոււտ դաշտէն՝ մինչեւ որ չուքի մը տակ քնչուհին քեզ զանէ ու ափերուդ մէջ՝ բախտու նայի, քեզ չողոմէ» . . . Արտամետի Շամիրամի ջուրերէն՝ կանուտի անջուր քնչուհու կոնի փուշերու բոցերուն մէջ . . . Որքան քրտինք պէտք է թափես մինչև Աթանան հասնիս և զգաս որ աւ Արտօսի փէշերուն տակն ես:

Աթանան սահմանն է Գաւաշին: Արտօսին իջած Բեշօգ-ին ջուրերը Աթանանին կը վազեն մինչև ծովը՝ ջրելով անոր արտն ու ափը: Ասկէ՝ կառավարական ճամբան, Ոստանի փոսը կը բաժնէ երկու մասի, ձախ կողմը՝ Արտօսի փէշերուն վրայ՝ կը կանգնին ու կը փուռին Սպիտակ Վանքը, բարձրհայեաց, վարը «Առուամէջ»ի թաղը իր պարտէզներով ու ծխախոտի տնկարաններով, վերը՝ Զարահան Ս. Նշան

վանքը (Եղիշէի Դամբարան), ստուերախիտ ծառերուն մէջ խորանացած, ապա «Պարանցոց Այգի»ն, «Մէծ Թաղօին մրգաստաններն ու տնկարանները, յետոյ սկերին թաղ-ի ու ԱՄատմաննեց թաղերն և անոնց ծիրանի և ընկուզենեաց անտառները, որոնք առուները իրենց մէջ պահած Ոստանի Գետին դով ջրերուն եղերքն ի վեր, եղերքն ի վարքիւրտ անունին տակ, Մուհամմէտին զթութեանը ապաւինած՝ հայ սովորութիւնները կ'ապրին, անոր հէքեաթները կը պատմեն, անոր սիրերգութիւնը կը տնտնան՝ սպասելով թէ ե՞րբ արշալոյսը պիտի ծագի ու լեռներուն ետեէն իջնայ, Բելլը նետահար իջնայ ու ինքը ազատի անոր տիրական բանութենէն:

Կառավարական ճամբուն մէջտեղ, Գետին աջ ու ձախ ափերուն վրայ Ոստանն է իր պետական չէնքերովը, ծառերու շվջանակին մէջ, ապա՝ «Իշեարձը որ կը նատի Բղլաքարի լանջին՝ Գետին աջ կողմը՝ Վասպանշաբը ու ծովափին՝ Հեշատը՝ որուն վերե կը բարձրանայ Գագիկ Արծրունու նշանաւոր բերզը, որ Բղլաքարի բարձունքէն՝ Ռշտունեաց ծովին կ'իշխէ: Ահա Ոստան, մրգաստաններու այս մեծ աւանը, որ կը սկսի Սիստակ վանքէն ու կ'երկարի մինչեւ Մատմանցը՝ տասնըհինգ քիլոմէթր երկայնքով ու Մատմանցէն մինչեւ Հիշաթի-Շովափը՝ Յ քիլոմէթր, որուն զիմացը՝ ծովափին կը կանգնի Ոստանի նշանաւոր կոթողը՝ ի նշան Հայ ու Արաբ եղբայրութեան, որը իր միակտուր մարմարինով՝ մեծութեամբ ու զարդանկարներու դեղեցիւթեամբ, ժողովուրզը հաւասարցուցեր է Աղթամարի կաթողիկէին ու Պոհտանի կամուրջին:

ԳԱՀԱԾՈՐԴԻ  
(Ե. ՅՈՎՀԱՆՆԻՍԻԱՆ)

(Նարունակիլի՝ 1)

# Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ԴԻՒՅՈԶՆԱՄԱՐՏԻ

1500-ԱՄԵԱԿԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ



Համաձայն Ն. Ս. Օծուբիւն Տ. Տ. Գեղրդ Զ. Ամենայն Հայոց Մթազնագոյն եւ Գեհափառ Կարողիկոսի Հայրապետական բարձր հրամաննին, Ս. Արքունոյ Գեր. Տեղապահ Մթազնաբը եւ Պատուարժան Տեօրէն Ժողովը որոշում կ'անցնեին ամենամեծ խանդակառութեամբ տօնելու Ս. Վարդանանց Դիւյզազնամարտի 1500-ամեակի փակման հանդիսուրիւնները, քէ Ս. Յակոբեանց Մայրավանեն ներս եւ քէ մանաւանդ Տեօրինական Մթազնեղեաց մէջ: Նոյն ատեն կը կազմուեր մասնաժողով մը բաղկացած փարզապես Հայերէ, որոնք ընթացք պիտի տային տակառաւուրեանց, եւ անոնց յարակից աշխատանքներու կատաման:

Յանձնախումբը Գեր. Տեղապահ Ս. Հօնաւանուրեան ենթարկելէ յետոյ կը հրապարակէ երեք օպբարեներ երկարաձգուող հանդիսուրեանց ժամանակացոյց մը, նոյն ատեն գործադրելով կարելի միջոցները այս առքի սեղծելու համար ժողովրդային լաճ ու օւսագրուրիւն ու խանդակառուրիւն: Հաս այդ երբ 16 Փետր.-ին Շաբար օր կը կատարուեր բացման առաջին հանդէսը, ոչ միայն Միա-

բանուրիներ այլև ժողովուրդի բոլոր զանգուածները անօրինակ սպասումով մը կը փուրային Մեծ տօնակառաւուրեան առաջին հանդիսավայրը՝ Ս. Յարուբեան Տանա:

Ա. ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. ՎԱՐՈՒԹԵԱԼՆ ՏԱՃԱՐԷՆ ՆԵՐԸ

16 Փետր. Շաբար, յ. մ. Ժամը 2-ին, կը զօղանջէ Մայրավանեի մեծ զանգը զաօս ու սրտառուչ, որուն կը ձայնակցին Մայրավանեի մեծ ու պղտիկ բոլոր զանգերը, որոնք շարժման կը դնեն Սաղիմանայ զաղուրի բոլոր անգամները: Քիչ լեռոյ վանին մեծ դրան հաշպարակը կը խռնուին Հոգ. Վարդապետ Հայեր, ժողովուրդ, Մայրավանեի վարժարաններու 600 ուսանողները Սաղիմանայ միուրիւններու (Ե. Հ. Բարեսիրաց, Հ. Մ. Բ. Ե. Հ. Ե. Մ.) հարիւեակ մը սկսուսները, իւնեն գրօսակներով:

Քառորդ մը մերջ, երեք ոսկեհանդերձ բարպաններու առաջնորդուրեամբ Պարիարքանենց վար կ'իջնէ Գեր. Տեղապահ Մթազնաբը ընկերակցուրեամբ Ս. Արքունիս

Գեր. Եղիսկոպոսներուն, իսկ երկու Սարկառացներ կը կրեն պատրիարքական թժիսնուրեան խորհրդանիս բափորական մեջ խաչն ու հովուական զաւազանը։ Վանեի դաս բափորը կը ստուարանայ Հոգ. Վարդապետ Հայրենով որուն կը նետելին ուսանողութիւն եւ ժողովուրդ եւ ժողովուրդ, իսկ բափորին առջեւեն ընթացք կ'առնեն, ոսթիկանական խումք մը եւ ապա մեր սկառաւներու երկարածից շարքը իրենց դրօներով։ Հ. Մ. Բ. Մ. ի սկսուներու նուազախումբը զգրդագինկ'առաջնորդի մեծազանցուած բափորը շարման մէջ զնելով Երուսաղեմի Հայ քէ օսար բնակչուրիւնը։ Մինչ բափորը կը յառաջանայ գեսպի Ս. Յառուրեան Տաճար, փողոցները խռուած են մարդկային զանգուածներով, լեցնելով մինչեւ պատուհաններն ու տաճիները։

Այս ընթացքով բափորը կը հասնի Ս. Յառուրիւն, որուն մեծ դարպասին առջեւ զգեստաւորուած կը սպասն, ժառանգաւուր Խաներ, Սարկառագեներ եւ Ս. Յառուրեան ժամանար վարդապետներ, ընելորեն զգեստաւորուած ըստ կարգի ու ասինանի։ Կը զգեստաւորուի նմանապես Գեր. Տեղապահ Մըրազանը Երանաւորն Շղրայակի արևագոյն ու ոսկեհուռ հնօտեայ զգեստերով, ու «Հրատափառ» ի երգեցողութեամբ կ'առաջնորդուի դեպի Փեղական Գերեզմանը, ուր կը կատարեն իրենց ուխտը Միաբանուրեան բոլոր անդամները։ Ասպ բափորը կը յառաջանայ գեսպի Բ. Գողգորայի մեր մատուրը, ուր կը կատարուի Կիրակմատի ժամերգուրիւնն ու Ս. Վարդանանց նախատօնակը սրառուչ հանդիսուրեամբ։ Տնօրինական Մըրազելեաց այցելուրեան բափորեն յեսոյ, Միաբանուրիւն, ուսանողութիւն եւ ժողովուրդ կը վերաբառնան Մայրավանք, նոյն հանդիսաւոր գեացքով ու կարգով, ինչ ու եղած եր մուտքի պարագային։

17 Փետր. Կեր. — Առաւտօնան ժամը 5-ին, Ս. Յակոբեանց Միաբանուրիւնը զըլխառուրեամբ Գեր. Տ. Սուրեն Մըրազանի կ'իջնե Ս. Յառուրեան Տաճար։ Գողգորայի Մըրազայրին ուխտի այցելուրենեն յեսոյ վերատան մեր Մատուրին մէջ կը կատարուի Առաւտօնան ժամերգուրիւն։

Ժամը 8-ին, իր ժամաներով Տաճարեկն ներ մուտք կը գործէ Գեր. Տեղապահ Մըրազանը, ու կը սկսի օրուան հանդիսաւուր Ս. Պատարագը Քիսոսով Ս. Գերեզմանին

վրայ, որուն եղափակը արգեն իսկ խռուած է ժողովուրդի հոն բազմուրիւն ու հարդիւրաւոր առակերտուրիւն։ Կը պատարագէ Գեր. Տ. Սուրեն Ս. Խոս. Քեմինանեան, իսկ Ս. Պատարագի երգեցողութիւնները կը կատարուին Կոմիտաս Վ. Ր. ի բառաձայն դաշնաւումնավ։ Կը բարոգէ Գեր. Պատարագի Մըրազանը, շետելով Ս. Վարդանանց այս օսմականաւորեան անհրաժեշտուրիւնը քէ կրօնական եւ քէ ազգային տեսակետով, նոյն ատեն գրուատելով Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետի հրահանգին կանխանող իմաստուրիւնը այս առիրով։

Ցես Ս. Պատարագի, Ս. Գերեզմանին ուրց կը բարուի օրուան մեծահանգէս բափորը՝ զիսաւորուրեամբ Գեր. Տեղապահ Ս. Հօր, որ ի ձեռին ուներ Ս. Վարդանի Մատուենք աշի մը մէջ ամփոփուած բափորին կը մասնակցէին եպփոկոպոսական դաօք։ Հոգ. Վարդապետներ եւ ուսանողուրիւն, չենցուն զգեստաւորուած ըստ կարգի եւ ասինանի, խաչ ու խաչվառներով ու վառեալ մուելեններով, մինչ զպիրները խաղց ներդաշնակուրեամբ կ'եղանակէին Ս. Վարդանանց Շառականը «Նորանիած պահաւոր»։ Հանդիսուրեանց այս չենցուրեան մէջ զգալի եր որ Ս. Վարդանանց նահատակուրեան խորհուրդն միան կ'առինենք առ պահուն ուտեր բայր հայուղիններուն, որոնք խորին երկիւզանաւորեամբ կը լցնեն Տաճարը ու արցունիք աշեւուն կը նետեւէին առարջուրեանց զեմական ընթացքին։

Կատարելէ յեսոյ Պատարատեղիի եւ Ս. Գերեզմանի հանդիսական կարգն ու ընթացքունենք, բափորը կը բարձրանայ մեր վերանաւուր ուր Գեր. Տեղապահ Ս. Հօր օրնուրիւնը կը փակէ այս առաջին հանդիսուրիւնը։

Միաբանուրիւն, ուսանողուրիւն, սկսուներ եւ ժողովուրդի բազմուրիւն, եւ րեկուռան չենցուրեամբ կը վերաբառնան Մայրավանք, Երուսաղեմի փողոցները անզան մը եւս լցնելով իրենց նոզեւոր խանդին ու եռանդին շառաջներով։

## Բ. ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Գ Ե Թ Ա Յ Ե Հ Ե Մ Ի

## ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆԵԴՅԱՆ ՏԱՃԱՐՔՆ ՆԵՐԸ

24. Փետր. Կիրակի առաւօսուն, Ս. Յակոբի զամգերուն նետ անզամ մը եւս կը խրացրէ Մայրավանիքի արտափին հրապարակը, եկեղեցականներով, ժողովուրդով, ուսանողուրեամբ եւ սկառտներով ու ժամը 8-ին, զիսաւորուրեամբ Գեր. Տեղապահ Ս. Հօր, քափոր համբայ կ'ելի, ճիշդ 16 Փետր.-ի երեկոյեան զնացի հանդիսաւորուրեամբ ու կարգով: Ու յառաջանալի յետոյ միջնեւ բաղակի Ս. Ասուլածածնայ դուռը քափորականի կը տեղաւորուին ինքնաւորմերու երկար զնացի մը մեջ, ոսթիկանական ջոկատի մը առաջնորդուրեամբ, համբայ կ'ելլեն դեպի Ս. Ծննդեան բաղակը, Բերդենեմ: Ճամբուն մինչեւ կեսը դիմաւորուրեան եկած եին Բերդենեմի բաղակապետուրեան եւ Հայ ժողովուրդի ներկայացուցիչները ու ձիւուր ոսթիկաններու ջոկատ, որոնց առաջնորդուրեամբ պատկառելի այս Հայարափորը մուտք կը գործէ բաղադեն ներս, որուն մեծ հրապարակին կը սպասէին ուսանողուրիւն եւ Միաբանուրիւն եկեղեցական զգեստաւումակ, խաչ ու խաչվաններով: Ս. Ծննդեան մեր զանգերու երկուրատեւ զողանջը արգեն խոկ հրապարակը լեցուցած եւ Հայ քե օսար ժողովաւորդի նոն բազմուրեամբ: Հոս Գեր. Տեղապահ Հայրը կ'ողջունուի դիմաւորուրեան եկած նահանգապետէն, ու բաղակապետէն ու տեղույն կառավարական կազմէն, ապա զգեստաւորուելով կը նախազանէ քափորին որ Ս. Կարգանանց շարականի երգեցողուրեամբ կը յառաջանայ դեպի Ս. Ծննդեան Տաճարը: Կը կատարուի Ս. Ծննդեան այրի ուխտի արարողուրիւնը ու ապա կը ակսի օրուան Ս. Պատարազը, նոյն ու մեծահանդէս վայելչուրեամբ: Կը պատարազէ Գեր. Տ. Խուրէն Ս. Արքեպո. Մանասէան, եւ կը բարոկէ, դրուատելով Վարդանանց նահատակուրեան մեծ խորհուրդը: Յետ Ս. Պատարազի կը կազմուի օրուան քափորը, բոլոր եկեղեցականները զգեստաւորուած յառաջանալով Ս. Ծննդեան սիւնազարդ գաւրէն կը բարձրանան Մեր վանիր, մինչ քափորին նախազան Գեր. Տեղապահ Մրգանը, Ս. Վարդանի աջն ի ձեռին - կ'օրի-

ներ հաւատացեամերու խուռներամ բազմութիւնը: Ժամը գերեք լ. մ. 1-ն եւ երբ Միաբանուրիւն, կը վերադառնար դեպի երու սաղկմ - Մայրավանիք, ընկերակցուրեամբ ծիաւոր ոսթիկաններու, խոյ բազմութին ներ մուտքը դարձեալ ոսթիկաններու եւ Հայ արիներու առաջնորդուրեամբ, մինչ Մայրավանիքի մեծ զանգը կ'աւետէր քափորին վերադր Ս. Ծննդեան բաղադեն, ու ժողովուրդի խուռներամ բազմուրիւնը կը լեցնէր նամքաները, մանաւանդ Հայոց քաղի ուշափակին մեջ:

## Գ. ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐ

Գ Ե Թ Ս Ե Մ Ա Ն Ի Բ

## Ս. ԱՍՈՍԻԿՆԵԱԾՆԱՅ ՏԱՃԱՐԻՆ Մէջ

26. Փետր. Ս. Վելոնդեանց բահանայիցն. — Երեւաբբի առաւօսուն, Գեր. Տեղապահ Հայրը, ընկերակցուրեամբ Գեր. Նպիսկոպոսաց եւ Հոգ. Վարդապետաց եւ առաջնորդուրեամբ ոսթիկաններու, Հայ սկառտներու եւ բարապաններու եւ նետեւողուրեամբ ժողովուրդի հոն բազմուրեան կ'իջնէ Գերսեմանի, ուր Ս. Ասուլածածնայ Տաճարին զարին մէջ կը սպասէն զգեստաւորեալ խումբ մը վարդապետներ եւ աշակերտուրիւն: Գեր. Տեղապահի եւ Ս. Նպիսկոպոսներու զգեստաւորուելին յետոյ, քափոր «Հաւափառ» երգեցողուրեամբ մուտք կը գործէ տաճար, որտեւ յետոյ կը մատուցուի օրուան նանդիաւոր Ս. Պատարազը, Ս. Կոյսի գերեզմանին վրայ: Կը պատարազէ Գեր. Տ. Նորայր Ս. Եպա. Պողարեան որ նաև կը բարոկէ իրեն նիւր ունենալով Ս. Գեւոնդեանց բահանայից նահատակուրիւնը: Յետ Ս. Պատարազի, Միաբանուրիւնը կը վերադառնար Մայրավանիք, առաջնորդուրեամբ ոսթիկաններուն եւ Հայ արիներուն: Խոյ նետեւոր ժողովուրդի բազմուրիւնը սոււարաբի եր միօրինակ ըլլալու չափ:

Գ. ՀԱՇԳԻՈՒԹԻՒԹԻՒՆՆԵՐ

### Ա. ՅՈՒԿՈԲԵԱՆՑ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՆԵՐԸ

27 Փետր. Չորեկանքի յ. մ. ժամը 3-ին, իս երեխյան ժամերգուրեան կը կատարուի Ս. Վարդանանց տօնին նախատօնակը, Ա. Յակոբեանց Մայր Տանարին մէջ, նախազանուրեամբ Գեր. Տեղապահ Ս. Հօր, եւ մասնակցուրեամբ եպիսկոպոսական պառուն եւ բովանդակ Միաբանուրեան: Մայր Տանարը ամբողջուրեամբ լցուն է ժողովուրդի եւ ուսանողուրեան հոծ բազմուրեամբ: Արարագուրիններու վայելչուրինը կը շետ օրուան տօնին բացառիկ հանգամանքը. իսկ Գեր. Տեղապահ Հայրը Մայրավանին հնաւանդ սպառուրեան համաձայն նախատօնակի ընթացքին ի ձեռին ուներ Ս. Յակոբի գանձանան նուրական լիւատակներէն Ներում Բ. Կիլիկիան բազմուրդ միակուր սարէ բանկարծիք գաւազանը:

28 Փետր. Հինգշաբի. Ա. Վարդանանց Զօրավարացն: — Ա. Արոռին կոչու մասնաւոր կարգագրուրիններով զոց են բարձին բալոր Հայ վարժարանները, արհեստանոցները, ու նոյնիսի օսար վարժարաններու Հայկական բաժինները:

Ա. Յակոբեանց Մայր Տանարը նազած է արդէն տօնական օրերու իր շենդ զարդարանքը, բանկարծիք վարագոյրներ, գորգեր, ու նարիւրաւոր արծարեայ կանքելներու գոյնզգոյն պապանքը. իսկ Աւագ Խորանի կողքին, Ա. Վարդանի նկարին առջեւ յարդարուած է փոքրիկ խորան մը ուր կը հանգչի ուրբին մասունի-Աշը, խունկի ու մուերու պարուրանի մը մէջ: Առաջօնեան ժամերգուրեան աւարտին կը սկսի հանդիսաւոր Ս. Պատարազը: Աւանդական սպառուրեան համաձայն օրուան պատարագին է Փառանձաւուաց Վարժարանի և Ընծայարանի Տեսուչը, Հոգ. Տ. Մերուկի Վ. Վ. Պատարակի երգեցողուրինները բաղյր ներգաւակուրեամբ կ'եղանակէր երկսեռ երգախումք մը կազմուած Սաղիմանալ երիսաւարդներէն: Սաղիմանայ գալուրը իր բոլոր դասակարգերով անխսիր ներկայ է ու նկեղին կը յորդէր հաւատացեալներու եւ ուսուովներու բազմուրեամբ:

«Հայր Մերէն առաջ պատարագիշ Հայրաւոր խօսեցաւ կուռ եւ ներհուն բարող մը, պանծացնելով լիւատակը Ազգային - ն-

կեղեցական Մեծ պատեազմի նախատօններուն: Խոկ յետ Ս. Պատարագի կատարուեցաւ հանդիսաւոր հոգեհանճառեան կարգ բովանդակ Հայ նախատակաց հոգիններուն ի հանգիս:

\* \* \*

Յետ միջօրէի մասնաւոր եկեղեցական հանդիսաւորին մըն ալ կարգադրուած էր թէ Մեր յողովուրդին եւ թէ օսար հրաւիւրեալներու համար: Վանի դրան, նկեղեցւոյ եւ Պատշիարքարանի մուտքերը երեխուրեն արդէն զարդարուած էին Ս. Վարդանի մեծադիր նկարներով, ոչչափուրիւններով եւ գալարիններով, իսկ Աւագ Դանիէն միջիւ Պատշիարքարան ու Մայր Տանար փուռած զորգերով:

3. մ. ժամը 2.30-ին կը սկսին հնչել Մայրավանիքի բոլոր մեծ ու փոքր զանգերը, մինչեւ իսկ նկեղեցւոյ գաւրին հնօրեայ կոչ նակները: Մայր Տանարը, զաւիք, ու օրջակայ տանիներ ու պատուհաններ կը յորդին ժողովուրդի բազմուրեամբ: Մինչեւ ժամը 3, հնեղիններ կը հասնին օսար հրաւիւրեաններ, Յոյն եւ Լատին պատշիարքարաններու եւ այլ կրօնական համայններու ներկայացուցիչներ, Երուսալեմի բաղակապեր, կառավարական եւ զինուորական բարձրասինան անձնաւորուրիններ ու զանգան պետուրեանց իրւպատոսները:

Պատշիարքարանի սրանին մէջ կը զգեսաւորուի բովանդակ Միաբանուրինը, Ա. Յակոբի գանձաւասն ամեններ բանկազինզիսներով: Կը կազմուի բափորը Գեր. Մրբազան Հօր նախագահուրեամբ զգեստաւորուած Ս. Արոռոյու Երջանկայիշատակ պատշիարքներէն Գրիգոր Նկրայակը ոսկեննկար ըուրջառուով ու Գրիգոր Պարնետէի ոսկենուու եմիփառուով, իր ձեռին ներբարուես ու բանկազին զաւազան ու աղամանդակուու խաչը: Ա. Նպիսկոպոսները զգեստաւորուած բանկազին ըուրջառներով ու եմիփառոններով, վարդապետներ ոսկերել ու խաչանիք ըուրջառներով, իսկ ասրիաւազներ եւ գպիրներ, բանկազին շապիկներով, բոլոր ալ Ս. Վարդանանց նախատակուրինը խորհրդանուզ վառ - կարմրագոյն:

Ժամը 3.30-ին, զանգակներու զողանշին հետ, ընթաց կ'առնէ երկարաձիգ բափորը, «Հրաւափառ» ի երգեցողուրեամբ, կարմրագոյն խաչառներով, խունկով եւ

գումակ մուեղեներով, ու ոսկեհանդեռձ բաւարարներու առաջնորդութեամբ լինուեն կ'իջն պատշիւթեամբ ամենուզենեկն դեպի Մայր Տանարի զաւիքը, ուր ի պատուի կը սպասեն, և. Հ. Բարեխիւթական, Հ. Ե. Մ. Ե. Հ. Մ. Ը. Ը. -ի հարիւթեալ մը սփառւենքը: Մշտառուշ ու առ սպաւութիչ եր բարգուին մաւեր օբեղուեն զարդարուած ու լրաւեռզ ողորուած Մայր Տանարէն ներ. այդ սպաւուռութեամ անմասն չէին մնաւ նոյն իսկ օսար երաւիւթեալները: Թափորականի իրենց տեղերը կը գրաւեն, Ս. Տանարի դասեն ներ: Մուտքի սպամունէն յեսոյ զորիներ կ'եղանակին ռէզմիտածին ի Հօրէ ու առականը ուսուն բնրացքին անզամ մը եւս կը սկսին զորանցել Մայրավոնիքի բոլոր զանգերն ու կոչնակները, մինչ Տեղապահ Արքազանը, ոսկեող բուռգան ի ձեռին կը կատակ խնկարկութեամբ: Ապա Տ. Տ. Անդրադիք եւ Հայրիկ Վարդապետներէն եւ Պր. Նորայր Առանեանն՝ հայերէն, արաբերէն եւ անզիւերէն լեզուներով կը կարգացուի Ս. Վարդանանց նահատակութեան պատմութեամբ, մշշանկեալ ժարականներու ներդաշնկութեամբ: «Նորահրա» ժարականով եւ Գեր. Տեղապահ Ս. Հօր ազօրքով կը փակուի աւելի խս մեկ ժամուայ եկեղեցական հանդիսութեամբ, որտեղ յեսոյ, նախագահութեամբ Գեր. Տեղապահ Ս. Հօր Միաբանութիւնը կը բարձրանալ Պատրիարքան, իրենց կը հետեւին հայ թէ օսար բոլոր երաւիւթեալները: Պատրիարքարանի մեծ դանիին սա պահուն իր օքելութեամբ կը մերի Մայր Տանարի օբեղութեան նետ, ու բիւրեղեալ զաներու եւ եմբերական բազմարի լոյսերու զեղութին ասկ կը սկսի Հանդիսութեան Բ. մասը: Բոլոր նիւթերը կը պատուուին քեյով ու նոյն սեղանով, առեն ինչ կարդարուած այնան վայելութեամբ որ մինչեւ ուռ ատեն պատրիարքանն ու որշափակը կը մեային երաւիւթեալներով լիցուն: Օրենով բոլոր օսար երաւիւթեալներու մեջ խօսի նիւթ եր Վարդանանց մեր հանդէսը:

Հոս կը փակուին Վարդանանց 1500-ամեակի Յօբելինական հանդիսութիւնները: Անենք խորունկ զոհունակութիւն, անոր համար որ երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը, հակառակ իր սնեսական ու հաղուական աննապաս պայմաններուն, կցու պէտք եղած մեծվայելութեամբ փառաւորել դարագարձը մեր անմանանուն մեծ սուրբ-

րուն, գերազանցելու չափ նոյնիսկ այս առքի զարուրանայութեան բոլոր հանգիստ բիւնները: Գոհունակութիւնը ունիքի արտօնակառութեանց ամբողջ բնրացքին ու ոչ միայն երուսաղէմանայութիւնը ունեցած խանդավառութեան եւ հոգեւոր ապրումի օներ, այլեւ լուազոյն նիզերով Ս. Քաղաքին միշազգային օրջանակներու լայն ուսուդրութեան բերուեցաւ մեր ազգային ու եկեղեցական պատմութեան օբեղազոյն էջերէն մին:

Կ'աղօրենի որ Տէր Ս. Վարդանանց նահատակիններուն աղօրեալ զօրացնէն ու բարգաւանէ Հայց. Առանեական Մայրենի նկեղցին ու Մեր Հայրենիքը, ու առատացնէն աժխարհալած մեր ժողովուրդի բոլոր զանգուածներէն ներ նամերախութեան ու սիրոյ ոգին:

Այս առքի չենք ուզեր լիատակութեան դուրս զգել Ս. Վարդանանց 1500-ամեակի սօնախմբութեան առիրով կարգ մը ժողովրդացին հանդիսութիւնները որոնք կազմուած են Ս. Քաղաքին երթասարդութեան կողմէ: Եթե միուրիւններ, — (Ս. Թարգմանչաց Երշամաւարտից Միուրիւն, Հ. Ե. Միուրիւն) նեղցինք ուսին ներկայացուածներ ու լիատակի հանդիսութիւններ որոնց կը նախագահէր Գեր. Տեղապահ Ս. Հօր Արքազանը, ու ներկայ էին Ս. Արոնի Վարդապետ հայերէր ու ժողովուրդ:

#### Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ 1500-ԱՄԵԱԿԻ

#### ՏՕՆԱԿԱՌԱՐՈՒԹԻՒՆԻ ԱՄՄՈՆԻ ՄԷԶ

28 Փետր. Հինգօաբբի, Ս. Վարդանանց տօնին օրը, Ամեակի Ս. Աստուածածին Մասունին մէջ կը մատուցուի հանդիսաւոր Ս. Պատարագ, ի ներկայութեան ժողովուրդի հոնդ բազմութեան:

Կը պատարագէ տեղոյն Հոգեւոր Հովիւր. Հոգ. Տ. Կորիւն Վ. Րդ. Մանուկեան: Հոգ. Հայրուրը կը բարոգի բնաբան ունենալով Առակաց Գ. զլ.ի Յրդ համարը, «Յաշու անզգամաց բուեցան թէ նօրա մեռան բայց ի խաղաղութեան են...»:

Յես Ս. Պատարագի, Եկեղեցւոյ տրանին մէջ տեղի կ'ունենայ հանդիսութիւն մը. կը բանախօսին Հոգ. Տեսուշն ու ուսուցչական կազմի անդամները. կ'ըլլան նաև մենեղցներ եւ արտասանութիւններ տեղոյն Ս. Արոնի Վարժարանի սաներուն կողմէ:

**Ա. ՅԵԿԱԲԻ ՆԵՐԱԿԵՆ****Հ Ե Ռ Ա Վ Գ Ի Ւ Ն Ե Ր**

Նոր Տարւոյ և Ս. Խննդեան առթիւ Ս. Ել-  
միածնէն ստացուած է հետեւել հեռագիրը:

Գիր. Տ. Եղիշէ Ո. Արք. Տէրէւեան  
Տեղապահ Առաք. Ո. Արուոյն  
Երևանիկի

Նոր Տարւոյ և Ս. Խննդեան տօնին կը դր-  
կեմ Մեր ընուհաւորութիւնները, բայմարտութիւնները  
ու Հայրազետական օհնութիւնները Ձեզի, Միաբան-  
ութիւնները, Քէնթըրքարիի Գիր. Արքեպիսկո-  
պոսէն և տեղայոյ Անգլիական Հիւպատոսութանչ:

**ԳԷՈՐԳ Զ.**

Կարդինալ Սմենայն Հայոց

3 Ցունուար 1952  
Ս. Լութարին — Հայոսան

Անգլիայ Ա. Տորք Զ. Թագաւորի մահուան  
առթիւ, ի պատասխան Պատրիարքարանին ցա-  
ւակցական գիրերուն ստացուած են հետեւել  
գրաթիւնները, Քէնթըրքարիի Գիր. Արքեպիսկո-  
պոսէն և տեղայոյ Անգլիական Հիւպատոսութանչ:

Lambeth Palace, S. E. 1

18th February 1952

Beloved Brother in Christ,

Your message of condolence on the death  
of the late King George VI has been received  
with deep appreciation.

I have informed the Queen of the receipt  
of the message and by her command I am to  
express her gratitude for it.

Please accept my own gratitude and that  
of the Church of England for your sympathy  
and prayers in the bereavement which we have  
all suffered.

Your sincere and loving brother in Christ,

**GEOFFREY**

Archbishop of Canterbury,  
Primate of All England and Metropolitan.

His Grace the Locum Tenens of  
The Armenian Patriarchate of Jerusalem.

British Consulate General  
Jerusalem.

18th February 1952

Your Eminence

I wish to express to you my sincere  
thanks for your letter of the 6th February in  
which, as well as by your personal call, you  
conveyed to me as the representative of Her  
Majesty your profound sympathy at the great  
sorrow which the sudden death of His late  
Majesty King George VI has inflicted upon  
Her Majesty Queen Elizabeth II, Elizabeth the  
Queen Mother and the members of the Royal  
Family as well as upon the entire Common-  
wealth of Nations of which His late Majesty  
was the august head. Your condolences have  
been conveyed to my Government for trans-  
mission to Her Majesty.

I have the honour to be, Sir,

Your Eminence's obedient servant,

(R. G. Monypenny)

Her Majesty's Consul General

His Eminence Archbishop Yeghishe Derderian,  
Locum Tenens of the Armenian Patriarchate,  
Jerusalem.

Եղիպատոսի գահաժառանգի ծննդեան առիթով,  
Գիր. Տեղապահ Ա. Հոր հեռագրին ի պատասխան  
ստացուած է հետեւել հեռագիրը, Եղիպատոսի  
արքունի պատասէն:

Գիր. Տ. Եղիշէ Ո. Արքան. Տէրէւեան

Պատրիարքական Տեղապահ

Առաք. Ո. Արուոյն Հայոց

Երևանիկ

Զազուած Ձեր որագին ընուհաւորութիւններն,  
Դորին Բաձրութիւն զանազան իշխան Անմէտ Ֆու-  
աշի Երշանի ծննդեան առիթով, Նորին Վեհափառ-  
թիւն իմ Թագաւոր Տիրոջ հասնանքով՝ Ձեզի կը փոխան-  
ցեմ իր շեմ ընուհաւորութիւնները:

ՄԵԾ ՄԵՆԵԿԱԿԵՏ

15 Փետր. 1952

Գաբրիէլ

Նորին Ահեմափառութիւն Թալալ Ա. Թագուառ  
Ամման

Ձեր Վեհափառութեան ծննդեան բարեբասիկ աս-  
րեղարձին առքի մենք, Ս. Յակոբեանց միարանութիւնը  
եւ Յուղանանի համայն հայ զարուքը, Ձեր Վեհափ-  
առութեան կը ներկայացնենք մեր յարգալոց ընդհանուր  
թիւններ եւ շեմ մադրաններ :

### ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊԻԿՈՂՈՍՈ ՏԵՐՏԻՒԵԱՆ

Տեղապահ Երևանի Հայոց Պատրիարքարքան  
26 Փետրվար 1952

Պատրիարքարքան Տեղապահ Հայոց

Տ. Եղիշէ Ս. Արքեպիկողոս Տէրտիւեան  
Երևանի

Ծնունդակալ եմ Ձեր զեղեցիկ օրինութիւններուն եւ  
ազնիւ մադրաններուն համար :

ԹԱԼԱԼ Ա.

Ամման, 28 Փետրվար 1952

ԵԿԵՊԵՑԱԿԱՆ Բ-Բ ԵՄԱԿԱՆ Ք

\* Կիր. 3 Փետր. — Ս. Պատարագը մատուց-  
ուեցաւ Ս. Յարութեան Տաճարի, Բ. Գողջոթայի  
վերնամատրան մէջ՝ Պատարագեց Հոգ. Տ. Միւ-  
ռոս վրդ. Կրժիկեան :

\* Կիր. 10 Փետր. — Բարեկ. Առաջաւորի պա-  
հան. Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբ-  
եանց Մայր Տաճարին մէջ՝ Պատարագեց Հոգ. Տ.  
Յարութիւն Վարդ. Մուշեան, Քարոզեց Կիր.  
Ս. Սուրէն Ա. Եպս. Քէմհանեան, իր Քարոզեց լու-  
թացքին անդրադառնալով նաև Ս. Էջմիածնի  
նորոգ հանգուցեալ միաբան Տ. Խուրէն Ս. Արք,  
Դիամիրեանի կեանքին ու գործունէութեան, Յետ  
Ս. Պատարագի կատարուեցաւ Հոգեհանգստեան  
պաշտամունք հանգուցեալ Խուրէն Արք. ի հոգուոյն  
ի հանգիստ :

\* Ուր. 15 Փետր. — Երեկոյեան Ժամերգու-  
թիւնն ու վաղուան տօնին նախատօնակը պաշ-  
տուեցան Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ,  
Նախադահութեամբ Գիր. Տ. Սուրէն Ս. Եպիսկ.  
Քէմհանեանի :

\* Ուր. 16 Փետր. — Ս. Մարգի զօրավարին.  
Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց

Մայր Տաճարի Ս. Մարգոսի մատրան մէջ՝ Պատա-  
րագեց Հոգ. Տ. Զաւէն Արդ. Զինչինեան, Սետ Ա.  
Պատարագի կատարուեցաւ Հոգեհանգստեան նախ-  
դաստարքութիւնը Արքայի կատարուեցաւ Հոգ. Ա. Արքուն  
Պատարագի կատարուեցան ի համարիս :

\* Գլ. 26 Փետր. — Երեկոյեան Ժամերգու-  
թիւնն ու Տեսանընդառաջի Հանգիստաւոր Նախա-  
տօնակը պաշտուեցան Ս. Յակոբեանց Մայր Տա-  
ճարին մէջ, Նախադահութեամբ Գիր. Տ. Ս. Սուրէն  
Ա. Եպս. Քէմհանեանի, Իրիկնագէմին ու զիշերը  
վանքի և Հայոց քաղաքամասի Թաղերուն մէջ  
Կը վասէր Տեսանընդառաջի աւանդական կրակը,  
Դիշերասկի զրին Ս. Յակոբեանց Մայր Տաճարին  
մէջ կատարուեցաւ Հանգիստաւոր «Եկեղէց» և  
«Հակում» :

\* Գլ. 27 Փետր. — Տօն Քառամօնեայ Կալր-  
ստան Տեսան. Հանգիստաւոր ու բազմաձայն երգե-  
ցողութեամբ Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս.  
Յակոբեանց Մայր Տաճարին մէջ՝ Պատարագեց  
և Քարոզեց Դիր. Տ. Սուրէն Ա. Եպս. Քէմհան-  
եան, Քարոզի բնարան ունենալով «Ժողովուրդ  
որ հատէր ի խաւարի ետես լոյս մեծ», Ս. Դրա-  
կան համարը :

\* Ուր. 29 Փետր. — Ս. Պատարագը մատուց-  
ուեցաւ ըստ ընկալեալ սովորութեան, Աւողա-  
վառ Ասորւոց Ս. Մարկոս Եկեղեցեայն մէջ՝ Պա-  
տարագեց Հոգ. Տ. Յարութիւն Վրդ. Մուշեան:  
Քարոզեց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամ-  
եան, Յետ Ս. Պատարագի Միաբանութիւնը հիւ-  
րասիրուեցաւ Ասորւոց Հոգ. Տեսանընդառաջին կողմէ:

Գ. Ա. Ե Տ Տ Օ Ն Ա. Կ Ա Ն Ք

\* Եր. 2 Փետր. — Կ. Ա. Ժամը 10.30ին,  
Christ Churchի երեցը, Canon Jones, և Mr. Rawson,  
այցելեցին Գիր. Տեղապահ Ս. Հօր:

\* Ել. 7 Փետր. — Կ. Ա. Ժամը 10ին, Գիր.  
Տեղապահ Ս. Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ.  
Տ. Հայկազուն և Հայրիկ վարդապետներու և  
Տիար Կարպիս Հնիկելեանի, ցաւակցական այցե-  
լութիւն տուաւ տեղուոյն Յթիտանական Ընդհա-  
նուր Հիւպատոսին՝ Ն. Վ. Ճօրճ Զ. Անդիխոյ թա-  
գաւորին զանալէտ մահուան առթիւ:

\* Ուր. 15 Փետր. — Ուշից կէսորին, Գիր. Տե-  
ղապահ Ս. Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Տ.  
Ուրովիք և Հայրիկ վարդապետներու, Ներկայ  
գտնուեցաւ Անկիքան Եկեղեցեայն մէջ մատուց-  
ուած մասնաւոր Հոգեհանգստեան պաշտօնին:  
Անդիխոյ հանգուցեալ թագաւոր Գիրոք Զ. Ի. մահ-  
ուան առթիւ, և այս առթիւ կարզաց Հայրիկն  
լեզուով հանգստեան աղօթք:

# 1952-ի «ՍԻՐՆ» ԿԸ ՆՈՒԻՒՐԵՆ

## Նորագելեկն

Գեր. . Տ. Նորայր Ա. Եպս. Պողարեան՝  
Հոգ. . Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան՝  
Հոգ. . Տ. Մերովբէ Վրդ. Մանուկեան՝  
Հոգ. . Տ. Միւռոն Վրդ. Կրճիկեան՝

Հոգ. . Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան՝  
Հոգ. . Տ. Մաշտոց Արդ. Բարիլուսեան՝  
Բար. Տիր. Միւռոն Արդ. Մվաճեան՝  
Միւրան Ռաֆայէլ Ճէնազեան՝

Տիւր Յակոբ Թագւորեան՝  
Տիւր Մուրատ Մանուկեան՝  
Տիւր Կարապետ Անգրէասեան՝  
Տիւր Նորայր Արսէնեան՝

## Ամմանեկն

Տիւր Վահէկ Ղազարեան՝

## Լարմանեկն

Արժ. . Տ. Վարդան Քհնյ. Աւագեան՝

## Ակըռուրեկն

Տիւր Կարապետ Բացախեան՝

## Ամերիկայէն

Գեր. . Տ. Տիւրան Ա. Արքեպս. Ներսոյեան՝  
Հոգ. . Տ. Ասուլիկ Վրդ. Ղազարեան  
(Լոս Անձելոս)՝

Հոգ. . Թորգոմ Վրդ. Մանուկեան՝  
Որ. Խ. Արքիսեան (Ֆրէզնօ)

Տիւր Հարօլտ Ազամեանին (Տօրքէսթլը)։  
Տիւր Հայկ Օհաննէսեանին (Գահիրէ)։  
Տիւր Ա. Սարգիսեանին (Ֆրէզնօ)։  
Տիւր Օ. Վարժապետեանին (Մարսիլիա)։  
Տիւր Եսւարդ Կրճիկեանին (Պոլիս)։  
Տիւր Ա. Եէնիկօմչեանին (Պէլբութ)։  
Արժ. . Տ. Գ. Քհն. Գերմանիկեանին (Հալէպ)։  
Տիւր Թորոս Ավաճեանին (Պոլիս)։  
Տիւր Հայկ Հէքիմպաշեանին (Պոլիս)։  
Տիւրաց Նուպար Շապճեանին (Պոլիս)։  
Տիւր Ն. Առաքելեանին (Աղեքսանդրիա)։  
Տիւր Մ. Գալպեանին (Լոնտոն)։  
Տիւր Գ. Քաջազնին (Գանատա)։  
Արժ. . Տ. Վարդան Քհն. Ասատուրեանին  
(Ատիս Ապէպա)։

Տիւր Պ. Քէչիչեանին (Նիւ Եորք)։

Տիւր Տիւրան Պագալեանին (Նիւ Ճըրսի)։

Տիւր Յակոբ Բացախեանին (Ամերիկա)։

Տիւր Գէորգ Ներսոյեանին (Հալէպ)։

Տիւր Վ. Ալթունեանին (Բասատէնա,  
Գալիֆորնիա)։

Տիւր Անգրանիկ Մանուկեանին (Պաղտատ)։

Ֆրէզնոյի Հանրային Մատենագարանին։

Ֆրէզնոյի Ա. Երրորդութիւն Եկեղեցւոյ  
Մատենագարանին։

Տիւր Մ. Գարրիէլեանին (Սան Ֆրանչիսկօ)։

## ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ «ՍԻՐՆ» Կ

Ասե Ասլիւտուէն Տիւր Էլիաս Պահիա Վլասն բարզաւանման Սի՛ն-ի»

կը նոյնիք Տ. Տ. 3.250 միլ:

Կը յայտնեն մեր ընուհակալութիւնները ազնիւ նուիրատուին:

Վարչուրիւն «Սի՛ն» Ամսագրի

«ԱԽՈՆ»ի ԽՄԲՈԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻԵՎԵԿԵՈՒ ՄԱՏԵՆՈԳՈՐԾԱՅ  
ՇՆՈՐՀԱԿՈԼՈՒԹԵՍՄԲ ԱՏՈ.ՑՈՒ ԵՆ ՀԵՏԵԿԵՈՒ,  
ՀՐԱՏԱՐՈԿՈՒԹԻՒՆԵՐԸ

ԿԱԹՆԱՂԲԻՒՐ. — Ա. Մաս. — Մանկավարժական Քերական-Ընթերցարան Հայութիներէն Տառերով: Հրատարակիչ Յովհ. Մամասեան (նուիրատու): Էջ 137 : . — ՆՈՐ ԲՈՈՒՐԾԱՆ. — Բ. Մաս. — Հայերէն-Անգլերէն, Ի. Ա. Երան: Հրատարակիչ Յովհ. Մամասեան: Էջ 186: Վենետիկ. Ս. Դազար, 1949:

ՊԱՅՔԱՐ, Նոր Տարւոյ Բացառիկ: 1951: Նուէր «Պայքար»էն: Էջ 255:

THE DOCTRINE OF THE ATONEMENT, Leonard Hodgson D. D. (Regius Prof. of Divinity in the University of Oxford). Printed in Great Britain by the Camelot Press Ltd. London & Southampton. 1950. London, Nisbet & Co. Ltd., 1951. 159 pages.

ԲԱՆԱՍՏԵՂԾ ՎԱՀՈՒՆ ՄԱԼԵԶԵԱՆԻ ԱԶԴԱՅԻՆ ԱԻ ԳՐԱԿԱՆ 60-ամեայ ԳՈՐԾԱՅՆԻՈՒԹԻՒՆԸ: ՅԱԻՇԱՄԱՏԵԱՆ ԻՐ 60-ԱՄԵԱԿԻՒՆ ԱՐԻԹՈՒ. (1891-1951): Փարիզ, տպ. «Լը-Սօլէյ», 1951, էջ 261, (2 օրինակ): Նուէր Զարուհի Պահրիէն:

ՀԱՅՐԵՆԻ ԵՐԿԻՐ — Նուէր 28-րդ տարելիցին առթիւ — 1948: (Ապաներէն Յաւելուածով): Պուէնոս Սյրէս, տպ. ՀԱՅ ՄՈՒՄՈՒԼ-ի, 1948, էջ 216: Նուէր «ԼԾԱԲԵՐ»էն:

ԿԵԱՆՔԻ ԶԱԻԵՆԾՔ (Ինչպէս Կ'ապրինք Ամերիկայի Մէջ) — Կարապիտ Էօրսիզեան (նուիրատու): Նիւ Եորք, տպ. Եֆ�Ո.Տ, 1947, էջ 203: (2 օրինակ):

ՄՐՏԻ ՊԱՀԵՐ (1919-1939) — Վերժին Հաճընեան (Անահիտ) (նուիրատու): Իսթանպուլ, «Մշակոյթ» Գրատուն, 1951, էջ 141:

ՏԵՎՐԻՃԻՆ ՔԵՕՇԿԻՒՐԸ — Տէվրիշ (Գրիգոր Ա. Կէօլճիւկեան) (նուիրատու): Պութըն, տպ. «Հայրենիք» 1930, էջ 307:

ԺԱՅԹԵՐՈՒ ԺԱՅԱՆԴԻ — Ա. Հատոր — Տէվրիշ (նուիրատու): Մէյնթ Փոլ, Մինեսոդա, «Տէվրիշ» տպարան, 1947, էջ 563:

MURMURS OF THE MUSE — K. Devrish (donor). St. Paul, Devrish Press, 1949. 59 p.

ՑԵՐԵՆ ՉՈՅՆԸ — Արամ Հայկազ (նուիրատու): Նիւ Եորք, տպ. «Հայրենիք», 1949, էջ 187: (2 օրինակ):

ԹՈՒՂԹ ՀԵՐԲՄՈՒՆ ԹԵ ԵՂԾՈՒՄՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ — Պետրոս Պարենտեան: Պէյրութ, Հայ Կաթողիկէ Տպ., 1951, էջ 142: Նուէր Հայ Կաթողիկէ Պատրիարքարանէն: ՀԱՅ ՀԱԻՍԱՅԵԱԼԸ ԵՒ ԴԵՐԵՆԻՒԿ ԵՊԻՍԿՈՊՈՒ: Պէյրութ, Հայ Կաթողիկէ Տպ., 1951, էջ 28: Նուէր Լիբանանի Հայ Կաթողիկէ Պատրիարքարանէն: Երեք Մեներգներ, դաշնակի ընկերակցութեամբ: Երաժշտ. Ն. Գալանդէրեանի: Խոսք Դեհ-ի (Մ. Դարաբէկեան) (նուիրատու)

Ա) ՄՈՎԱՓԻՆ: Թէհրան, 1942:

Բ) ԿԱՊՈՅՏ ԱՂՋԻԿ: 1942:

Գ) ԱՓՍՈՍԱՆԵԹ: Թէհրան, 1948:

ՈՒՂԴԱԿՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԾԱՆ ՀՈՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ — 4րդ տպագրութիւն: Արտաշէս Աբեղեան (նուիրատու): Շոտուգարտ (Գերմանիա), տպ. «Մաշտոց», 1947, էջ 260:

ԴՈՒԲ ԻՄ ԲՈՐԵԿՈՄՄԵՐՍ ԷՔ — Ֆրէնք Ս. Լուպախ: Հայացուց Հ. Յ. Համբարձումեան (նուիրատու): Գահիրէ, տպ. ԱՌՀՈԿ-ՄԵՄՐՈՊ, 1949, էջ 221:

ՇԱՄԻՐԱՄ — Թատերաքերթուած 5 Արարուածով: Ա. Սեմա (Գեղամ Սթմանեան): Փարիզ, տպ. «ԹէկՄԲԸԼ», 1938, էջ 52: Նուէր Մարի Աթմանեանէ:

ԱՐՑՈՒՆՔԸ — Ողբերգախաղ 3 Արարուածով (Հայկական տեղահանութեան 20-ամեակին առթիւ): Միսաք Խ. Նուպարեան, Ա. Սեմայի յառաջարանով: Փարիզ, 1936, էջ 43: Նուէր Մարի Աթմանեանէ:

ՊԱՐՈՆ ԿԱԼՈՒՆԻ ԵՐԳԻԾԱԽԱՂ Մէկ Արարուածով: Ա. Սեմա: Փարիզ, տպ. «Թէմբըլ», 1938, էջ 33: Նուէր Մարի Աթմանեանէ: (3 օրինակ):

ՈՂՋ ՄԸ ՄԵՌԵԱԸՆԵՐՈՒ ՄԷՋ — Բրտեարտ Քիվինկ — Թարգմանեց Ա. Սեմա: Փարիզ, 1937, էջ 32: Նուէր Մարի Աթմանեանէ (2 օրինակ):

(Չարումակեղի)